

էր եւ ոչ տակաւին դադար: Այլ անխախտ հիմ մը, որուն վրայ իր աշակերտներն ու յաջորդները կրցան կառուցանել այնպիսի հրաշակերտ շինութիւններ, զորս եթէ ի վիճակի ըլլային իրենց կատարած գործերուն հետ բաղդատելու, շատ մը ճեմարաններ կրնային նախանձիլ Մխիթարեան ճեմարանին վրայ: Իրաւ, նուազ քան մէկ դար ետքը, լոյս տեսան Ջախջախեանի երկկեղուեան բառարանները եւ «Երկը Վարդապետաց» նոր բառգիրք Հայկազեան լեզուի, զոր կը լրացնէր Առձեռն բառարանը, կաղմելով ամբողջութիւն մը զոր կարելի չէ դերազանցել:

Մխիթար Աբբասօր բառարանին առաջին հատորը կը պարունակէ 1251 երկսիւն էջ, մեծադիր, փոքր տառերով: Երկրորդ հատորը, նոյն տեսակ տըպագրութեամբ, չորս մասի բաժնուած, 1750 էջերէ կը բաղկանայ: Ընդամէնը՝ երեք հազար էջ: Մխիթարեան Մխարանութիւնը տակաւին տպարան չունէր եւ կը ստիպուէր իտալական տպագրողի մը դիմել: Եթէ Մխարանութիւնը տպագրական այս ահադին ծախսերը վրան առած է առանց վարանելու, եթէ Մխիթարի յաջորդները ստանձնած են սրբագրութեան նոյն ատեն հոյակապ եւ մանրակրկիտ աշխատանքը, ապացոյց մըն է իրենց հիացման իրենց «Բարունապետին» ձգած ձեռագիր աշխատասիրութեան հանդէպ եւ իրենց համոզման, որ այս բառարանը լաստ մը փրկութեան պիտի ըլլար ազգային լեզուին համար: Եւ ուղի՜ղ դատեցին: Եւ չինայեցին բաղմազան զոհողութիւններ, հետեւելու համար Մխիթարայ կարգախօսին, «զի ի սկզբանէ անտի, որպէս ես, նոյնպէս եւ Մխարանութիւնս մեր կարգեալ կայ ի սպասաւորութիւն հայկազեան տոհմի, ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն:»

Հիմա աշխարհաբարը հասած է այն վիճակին ուր հասած էր Փրանսերէն լեզուն ժէ դարուն սկիզբը. այսինքն տակաւին երիտասարդ է, բայց արդէն ձեւ առած է բաղմաթիւ եւ արժէքաւոր հեղինակներու շնորհիւ: Գրաբար լեզուին ոչ սակաւ բառեր կորսուած են, զորս վերակենդանացնելու յոյս չմնաց. իսկ մեծաքանակ բառեր կա՛մ ստեղծուած են կա՛մ տակաւին ստեղծուելու են: Այս նոր բառապաշարը՝ կամ անանցութեամբ կամ աւելի բարդութեամբ կը շինուի: Բաւական ստուար գործ մը պիտի ըլլայ այս բառերը ժողովել, մաղին մէջէն անցընել եւ տարածել: Բայց անոնց որակի մասին դատելու համար հարկ է նկատել բարդութեան կանոնները, որոնք շատ մոռցուած կը թուին եւ որոնց մասին պիտի խօսինք ուրիշ յօդուածով մը:

Փարիզ, Փետրուար 1949

Ֆ. Ֆ. [F. FEYDIT]

TRADUCTIONS ARMENIENNES DE LA SOMME THEOLOGIQUE
DE S. THOMAS D'AQUIN

En arménien, il n'existe pas de traduction complète de la Somme Théologique de S. Thomas. Il en existe plusieurs traductions partielles, peu connues, à vrai dire, mais dont quelques-unes ne manquent pas d'intérêt.

Parmi elles, il y en a même une en vers, dont trois gros in 4^o ont été imprimés à Venise chez Antonio Bortoli. Le premier (1729) est de 624 pages et contient les Questions 1-49 de la Première Partie. Le second, qui parut la même année, compte 759 pages et contient les Questions 50-119. de la Première Partie. Le troisième, de 551 pages, parut en 1734; il comporte les Questions 1-54 de la Prima Secundae. L'auteur est un prêtre arménien, natif de la ville d'Erzeroum, Khatchatour Arhaquélean, né en 1666, qui avait fait ses études à Rome au Collège de la Propagande et qui depuis 1707 vivait à Venise où il mourut le 30 avril 1740¹. Le premier volume de cet ouvrage singulier débute par une préface dans laquelle l'auteur nous renseigne sur sa grande passion pour la théologie thomiste: *զամս երեսուն հրեշտակականի վարդապետիս այսմիկ աշակերտեցայ եւ տակաւին աշակերտիմ եւ ուսանիմ*: Il y donne aussi le catalogue de ses ouvrages publiés jusque-là. La présente œuvre qui va paraître en six parties, lui a coûté 25 ans de travail. *Ոտանաւորաւ ոճիւ շարադրեցի զի աստուածաբանական վարդապետութեամբ զմիտս մեր լուսաւորիցեմք եւ ոտանաւորաւ բանիւ զսիրտ մեր բերկրեցուցանիցեմք*: Գրեթէ զամս քսան եւ հինգ ի վերայ սորա յօժարաբար զտիւ եւ զբէշեր աշխատեցայ եւ տակաւին աշխատիմ, մինչ տպագրի, զի իցէ կատարեալ, որքան կարելի: L'auteur tient beaucoup à une ponctuation spéciale qu'il a inventée pour son grand poème théologique. Il mentionne comme son Mécène un certain Pierre, fils de Jean Aghadjean qui, par ses dons généreux, a facilité l'impression de l'ouvrage. Le premier volume s'intitule :

ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻՆ
Լիակատար աստուածաբանութեան
արարեցելոյ եւ շարադրեցելոյ ի Սաչատրոյ Աստուածաբան
Վարդապետէ Ազրովեցւոյ

¹ Voir J. F. B. de Rubeis, *De gestis et scriptis ac doctrina Sancti Thomae Aquinatis dissertationes criticae et apologeticae*, Venise 1750, Diss. XIII, chap. 8; A. Ghazikean, *Հայկական նոր մատենագիտութիւն*, Venise 1909, I, 192-197; M. A. vanden Oudenrijn, *Sint Thomas in Armenië*, Thomistisch Tijdschrift 1931 (2), 356-7.

որ արտահանեալ է ի համառօտականէ Աստուածարանութենէ
 սրբոյ Թօմայի Ազուինացոյ
 Հատոր առաջին առաջնոյ մասին

Puis, en commençant par le Prologue et jusqu'à la fin de la Question 49 de la Première Partie, il expose la doctrine de la Somme, article par article dans une série interminable de plus de 60.000 vers. Et ce n'était que le premier tome du premier des six volumes annoncés.... Evidemment, il ne s'agit pas d'une traduction littérale. Comme spécimen de l'ouvrage d'Arhaqélean, tombé bientôt dans l'oubli auquel on pouvait s'attendre, nous nous limiterons à copier ici le commencement du premier article de la seconde Question de la Prima Secundae, celui qui s'intitule «*Utrum beatitudo hominis consistat in divitiis* :

Տեսաք զյետնոյ վաղճանէն .
 եւ վերջէն ի հասարակին :
 Արդ տեսցուք զերանութենէ .
 որ երջանկութիւն կոչեալ է :
 Տեսցուք, ի յորս իրան իցէ .
 նկատեսցուք, թէ զի՞նչ իցէ :
 Տեսցուք, զի՞րդ մարթանայցեմքն .
 եւ կարիցեմք ստանալ զայն :
 Երանական երջանկութիւն .
 եւ զերերանութիւն մարդոյն :
 Ոչ կայանայ ի մեծութիւնս .
 ի յինչս, եւ ի հարստութիւնս :
 Վասնզի զերբարին մարդոյն .
 ի յմբռնել զերանութիւն :
 Առաւել համակայանայն .
 քան ի յարտառաքելն զնայն :
 Իսկ, որպէս բօեցիոսն .
 որպէս յայտ է հմտացելոյն :
 Ասէ յերրորդում մատենին .
 որ զմխիթարութենէն² :
 Մեծութիւնք յարտահեղանիլն .
 առաւել քան թէ ի կուտիլն :
 Լաւագոյն նշուլախայլին .
 եւ բարեդոյն ճառագայթեն :
 Որովհետեւ ազահութիւն .
 որ է արծաղասիրութիւն :
 Հանապաղ աննէ ատելիս .

² Boèce, dans le troisième livre de son traité *De consolatione philosophiae*.

առատաձեռնութիւն պայծառս :
 Ապա ուրեմն երանութիւն .
 ոչ կայանայ ի մեծութիւնսն :
 Վասն այսորիկ զիտելի է .
 աստանօր նկատելի է :
 Զի արդարեւ է եւ լինի .
 եւ գտանի անկարելի :
 Զերանութիւն, որ է մարդոյն .
 կայանալ ի փարթամութիւնսն :
 Զի են երկեակք փարթամութիւնք .
 հարստութիւնք եւ մեծութիւնք :
 Որպէս ասէ իմաստասէրն .
 յառաջնում քաղաքականացն³ :
 եւն, եւն, եւն

Une autre traduction partielle avait été faite dans la première moitié du 14^e siècle en Arménie Orientale, au couvent de Qrhna par deux dominicains, Pierre d'Aragon et Jean le Thargman; c'est une traduction littérale de la Troisième Partie de la Somme, en deux volumes. Le premier, dont la traduction fut terminée en 1344, contient les Questions 1-59, c'est-à-dire le Traité de l'Incarnation, le second, traduit en 1347, comprend le Traité des Sacrements, c'est-à-dire non seulement les Questions authentiques de S. Thomas (60-90), mais encore les Questions 1-68 du «Supplément». Le Traité de l'Incarnation porte le titre: Առաջին հատոր երրորդ մասին Հաւաքման երանելոյն Թօմայի Ազինացոյ, յաղազս տնօրէնութեանն Քրիստոսի: Incipit: Քանզի փրկիչն մեր, տէր Յիսուս Քրիստոս, ըստ վկայելոյ հրեշտակին, եւն: Il existe dans les manuscrits suivants: Edchmiadzine 68 et 120⁴. Leyde Bibl. Univ. «Or. 5494», Paris Bibl. Nat. Arm. 134. Tathew⁵ 14 et 71, Vienne PP. Mekh. 332. Le Traité des Sacrements s'intitule: Երկրորդ հատոր երրորդ մասին Հաւաքման երանելոյն Թօմայի Ազինացոյ յաղազս խորհրդոց եկեղեցոյ: Incipit: Յետ զննութեան այսորիկ, որ վերա-րերի առ տնօրէնութիւն բանին, եւն: Le R. P. Nersès Akinean des Mekhitharistes de Vienne m'a affirmé en avoir vu en 1919 trois manuscrits à la Bibliothèque d'Edchmiadzine; un quatrième se trouve à la Bibliothèque du Vatican, «Borg. Arm. 45». On a parfois confondu ce traité avec un autre, «Փրա Թումայի Գիրք յաղազս եօթն խորհրդոց» qui est la traduction d'une adaptation assez libre du commen-

³ Aristote dans le premier livre des *Politica*.
⁴ D'après une lettre qui m'a été adressée en 1937 par l'archevêque Mesrop Tèr-Movsèsean, la bibliothèque à cette époque possédait encore 10 autres manuscrits de la Bibliothèque Centrale d'Erivan.
⁵ D'après un catalogue manuscrit du 19^e siècle; Paris, Bibl. Nat. Arm. 293, fol. 17b et 20a.

taire de S. Thomas d'Aquin sur le 4e Livre des Sentences (Incipit: *Օրհնք Տեառն անբիծք էն եւ դարձուցանեն զհոգիս, եւն.*): L'auteur de cette traduction est le célèbre Jean d'Eznka⁶, mais elle a été attribuée de bonne heure à Jean de Qrhna, fondateur des Frères Uniteurs, en collaboration avec l'évêque Barthélemy de Marâgha.

Le vénérable Abbé Mekhithar de Sébaste est, lui aussi, l'auteur d'une traduction partielle⁷ de la Somme Théologique de S. Thomas. Elle date du temps de son séjour à Méthone (Modone) en Grèce (1703-1715) et plus spécialement des dernières années de ce séjour. Il commença la traduction de la Première Partie en 1712 ou 1713 en collaboration avec son disciple Jean de Sébaste⁸. Voici les manuscrits de cette traduction, dont nous avons pu avoir connaissance⁹: 1 — Edchmiadzine 118¹⁰ contient le Traité des Anges et celui de la Création, c'est-à-dire les Questions 50-119 de la Première Partie. La traduction date de l'an 1713 et le manuscrit est de 1729. 2 — Un manuscrit en deux volumes (741 et 898 pages), conservé — comme les numéros 3 et 4 — à la Bibliothèque des PP. Mekhitharistes de S. Lazare. Il contient toute la Première Partie de la Somme en écriture *նոսրգիր* sur deux colonnes. 3 — Un ms. de 951 pages en écriture *նոսրգիր* sur deux colonnes, qui contient la traduction des Questions 1-59 de la Troisième Partie. 4 — Un autre manuscrit de plus de 700 pages, qui contient les mêmes Questions 1-59 de la Troisième Partie; ce ms semble être le brouillon de la traduction, il contient beaucoup de ratures et bon nombre de corrections.

L'abbé Mekhithar était très au courant des compilations et des traductions qui avaient été élaborées dans la première moitié du 14e siècle par les Dominicains de Qrhna. Il a préparé des éditions de plusieurs de ces traités, notamment du «Livre des Vices» (*Գիրք Մոլութեանց*) suivi des traités «Sur les dix Commandements» (*Յաղագս տասն պատուիրանացն*), «Sur la garde des cinq sens» (*Յաղագս պահպանութեան հինգ զգայութեանց*) et «Sur la garde de la langue» (*Յաղագս պահպանման լեզուի*), qui parurent réunis dans un seul volume à Ve-


⁶ Voir G. Zaphanalean, *Մասնադարան հայկական թարգմանութեանց նախնեաց*, Venise 1889, 274-5; G. Yovsêp'ean, *Խաղրակեանք կամ Պատշեանք Հայոց պատմութեան* 42, III, New York 1942-3, 174-5.

⁷ A noter cependant, que d'après le témoignage d'un auteur contemporain, le dominicain J. B. F. de Rubeis, l. c.: «armenicam integrae Summae Theologicae versionem debemus D. Mechitar Sebasteno.... Confectae versionis plura, quae vidi, adservantur volumina mss in 4^o» (dans la bibliothèque des PP. Mekhitharistes de S. Lazare). Quoiqu'il en soit, il n'y a que des parties de cette traduction qui sont parvenues jusqu'à nous.

⁸ Cf. *Mekhithar Sebastenus Thomista Orientalis*, Angelicum 1931 (8), 30-32.

⁹ Pour les indications sur le ms. d'Edchmiadzine nous sommes redevables au R. P. Nersès Akinean des Mekhitharistes de Vienne, pour celles qui concernent les trois autres au Rév.me P. G. Amadouni des Mekhitharistes de S. Lazare, qui nous a transmis également des photocopies des pp. 58-77 du ms. N 3.

¹⁰ C'est le numéro que ce ms. portait en 1919.



Une page du manuscrit P = Paris Bibl. Nat. Arm. 134 de la traduction arménienne dite de Qrhna de la Somme de St Thomas d'Aquin

nise en 1720, puis du «Livre des Vertus» (Գիրք Առաքինութեանց), suivi des traités «Sur les sept dons du Saint-Esprit» (Յաղագս եօթն պարզեաց Հոգւոյն սրբոյ), et «Sur les huit béatitudes» (Յաղագս ութից երանութեանց), édition qu'il mit sous presse à Venise en 1721. Quand les Frères Prêcheurs de Nakhichewan se résolurent à imprimer un autre ouvrage de Qrhna, la traduction du Missel Dominicain avec des adjonctions (Rome, 1728), ce fut encore l'abbé Mekhithar qui, avec son ami Khatchatour Arhaqélean, signa l'approbation ecclésiastique. Mais le livre préféré entre tous par le jeune abbé Mekhithar¹¹ fut le «Livre Albert», le «Compendium theologiae veritatis» qui avait été traduit sous le nom de S. Albert (le Grand) dans l'école de Qrhna dès 1344. C'est de ce livre qu'il se servait comme manuel quand l'évêque Margar l'eut établi professeur de théologie dans son couvent de Karmir-Vank près de la ville d'Erzeroum (1698-9). Le ms arm. 270 de la Bibl. des Mekhitharistes de S. Lazare contient des extraits de ce Compendium qui semblent être de la main même de Mekhitar¹². Il va sans dire que l'abbé a donné une édition aussi de ce Compendium. Elle parut à Venise en 1715 et est devenue très rare aujourd'hui. On en trouvera une description dans la notice que nous avons consacrée au «Livre Albert» dans le Divus Thomas de 1940 (18), 444-7. Dans plusieurs exemplaires l'abbé a ajouté une vie de S. Albert le Grand et des commentaires sur le Compendium sous ce titre: Լուծմունք դժուարիմացից եւ տարակուսանաց բանից Ալպերտին (c'est-à-dire: de textes du Compendium չարագրեցեալ ի Մխիթարայ վարդապետէ Սերաստացւոյ ըստ մտաց եւ ճանապարհի սրբոյն Թոմայի Աքուինացւոյ եւ այլոց տիեզերալոյս վարդապետաց):

Cependant le docte abbé ne semble pas avoir eu connaissance de la traduction de la Somme Théologique de S. Thomas faite à Qrhna en 1344-7. On peut constater facilement que les différences entre les deux traductions sont aussi grandes qu'on peut en trouver entre deux versions parfaitement indépendantes d'un même texte dans la même langue. Comme matière de comparaison, nous avons choisi les deux traductions de la 3e Question de la Troisième Partie de la Somme, celle qui s'intitule «De unione ex parte personae assumentis».

Disons d'abord quelque chose sur les différences des exemplaires latins, mis à la base des deux traductions. Les traducteurs de Qrhna ont travaillé sur un texte latin, probablement de provenance espagnole, qui est un bon représentant de la recension que les éditeurs de la Leonina désignent sous l'appellatif de «Tertia»¹³.

¹¹ Ի տիս մանկութեան իմոյ - dit-il dans la préface de son édition de 1715 - սովիճք վարժեցայ և կանոնակաթ սրաիւ յաւէտ ի սէր սորին վանեցայ.

¹² En tout cas ce livre a fait partie de son équipement personnel; il porte l'empreinte de son sceau (fol. 214b) avec l'inscription Տէր Մխիթար Ռ. ճ. Խ. Ե. = 1145 (l'an. 1145 = 1696 M. avait été ordonné prêtre). Voir B. Sargisean, Մայր Յուցակ հայերէն ձեռագրաց Մխիթ. ի վեհաօրհն II, 886-92 et nos notes sur le ms. 270 de S. Lazare, foll. 217a-377b, dans le Divus Thomas de Fribourg de 1940 (18), 431-3.

¹³ Pour la signification de la formule «Tertia» nous nous permettons de renvoyer

L'Abbé Mekhithar traduit d'après une édition imprimée du 17e ou 18e siècle. Les principales divergences les deux textes latins traduits se manifestent surtout comme il suit :

1 — Au commencement de chaque article. La rédaction suivie par les traducteurs de Qrhna (= Q) est celle des anciens manuscrits latins de la Somme, où les articles ne portent pas encore de titre en forme interrogative, mais simplement un chiffre et où la formule «ad.... sic proceditur» fait encore défaut. L'article commence toujours «Ad.... Videtur quod.... enim....» Par contre, dans le texte employé par l'Abbé Mekhitar (= M) nous trouvons invariablement le début : «Articulus... Utrum... Ad... sic proceditur. Videtur quod...» A titre d'exemple, nous iuxtaposons ici le commencement de l'art. 4 de la question à examiner :

<p>M: Պրահ չորրորդ. Արդեօք մի անձն կարիցէ թարց այլոյ առնուլ զբնութիւն ստեղծեցեալ: Առ չորրորդն այսպէս յառաջանայ. Երեւի թէ մի անձն ոչ կարիցէ առնուլ զբնութիւն ստեղծեցեալ ընդ ոչ առնուլն [ա]յլոյ: Քանզի.....</p>	<p>Q: Յաղագս չորրորդին: Երեւի թէ մի անձն ոչ կարէ առնուլ զստեղծեալ բնութիւնն առանց միւսոյն: Քանզի.....</p>
---	---

2 — Au début du «corpus articuli», Q emploie la formule «Պատասխանի. ստեղծեալ է (թէ).....» = *Responsum*: *dicendum est* (quod).... tandis que M semble plutôt reproduire la formule usitée des éditions imprimées latines «*Respondeo dicendum* (quod)» ce qu'il fait cependant par la formule arménienne «Պատասխանեմ ասելով», donc littéralement: *Respondeo dicendo* (quod).

3 — Il arrive assez souvent que, dans le cours d'un article, S. Thomas renvoie à un article précédent. Dans les manuscrits latins de la Somme et par conséquent aussi dans la traduction de Qrhna, ces renvois sont très sommaires. On emploie des formules comme «*sicut dictum est*», «*sicut dictum est supra*», «*sicut monstratum est in Prima Parte*» et d'autres semblables. Dans leurs éditions imprimées, les éditeurs se sont donné la peine de préciser les passages auxquels S. Thomas entend renvoyer. D'où il résulte entre M et Q des divergences comme celles-ci :

Art. 1 Obj. 2 Q: որպէս ասացաւ ի յառաջնումն մասին, M: որպէս նառաջնումն մասին ասացաւ, Խ. 29. պ. 1.

à la préface du onzième volume de l'Editio Leonina: Sancti Thomae Aquinatis, Doctoris Angelici, opera omnia iussu impensa Leonis XIII P. M. edita, Rome 1903, pour les caractéristiques du texte latin traduit à Qrhna à notre étude: Die Vorlage der alten armenischen Uebersetzung der Summa Theologiae des hl. Thomas von Aquin: Ihre Textgestalt untersucht an den Quaestionen 60-71 der Tertia Pars dans la revue Divus Thomas 1946 (24), 201-213.

Art. 1 Corp. Q: որպէս վերնադոյնը ասացաւ, M: որպէս ի վեր ասացաւ, խ. նախ. պ. 1. եւ 2.

Art. 1 ad 3 Q: որպէս վերոյ ասացաւ, M: որպէս ի վեր ասացաւ խ. 2. պ. 1.

Art. 2 Obj. 1 Q: որպէս ասացաւ, M: որպէս ասացաւ պ. նախ.

4 — Il va sans dire qu'il y a parfois des divergences de leçon entre le texte latin qui est à la base de Q et celui dont M c'est servi. En voici quelques exemples, pris dans les cinq premiers articles de notre question :

Art. 1 Obj. 1	Q: alia persona divina	M: aliis personis divinis
Art. 1 Sed c.	Q: omittit	M: quod est assumere
Art. 1 ad 1	Q: epistola synodali Ephesi	M: ep. s. Ephesini Concilii
Art. 1 ad 1	Q: intell. modum unionis	M: omitt. unionis
Art. 1 ad 2	Q: concursus diversarum natura- rum	M: omittit diversarum
Art. 2 Obj. 1	Q: non sumpsit	M: non sumpsit ad se
Art. 2 Obj. 3	Q: quia natura magis significatur	M: omitt. natura
Art. 2 corp.	Q: et secundum etiam hunc mo- dum dicitur natura divina in- carnata	M: omitt. divina
Art. 2 corp.	Q: unde dicit Damascenus natu- ram Dei incarnatam esse	M: u. d. D. dicimus naturam Dei incarnatam esse
Art. 2 al 1	Q: refertur ad idem suppositum	M: est reciprocum et refert idem suppositum
Art. 2 ad 1	Q: non tamen eam sumpsit ad se	M: non tamen propter hoc sumit eam ad se
Art. 3 corp.	Q: intellectus dupliciter se habet ad Deum	M: i. d. se h. ad divina
Art. 3 corp.	Q: quarum, una sublata, etiam a- lia tollitur	M: quarum tamen una tollitur, sublata alia
Art. 3 corp.	Q: et alia essentialia attributa	M: et alia huiusmodi quae di- cuntur essentialia attributa
Art. 3 ad 2	Q: ad quam potest terminari	M: ad quam poterit terminari
Art. 3 ad 3	Q: dicitur remanere per modum relationis	M: d. r. per m. resolutionis
Art. 3 ad 3	Q: consideratur ut persona subsi- stens	M: c. ut suppositum s.
Art. 3 ad 3	Q: non per modum relationis	M: n. p. m. resolutionis
Art. 4 corp.	Q: convenit uni tantum personae	M: c. ita uni p. quod non alii
Art. 5 ad 2	Q: et fit in nobis a Patre	M: sed f. i. n. appropriate a Patre

Dans ces exemples les leçons de l'édition latine employée par l'abbé Mekhithar se trouvent d'accord avec celles qu'on lit aujourd'hui dans l'Editio Leonina. Cependant il y a aussi des cas, où M se rencontre avec Q contre le texte de la Leonina :

Art. 3 Sed. c. Q et M: paternitas, filiatio et processio, Leon: paternitas, processio et filiatio. — Art. 3 corp. Q et M: et quod aliud remaneat, la Leon. omet «et». — Art. 5 ad 3 Q et M: eo quod est ab alio, Leon.: eo quod est ab illo.

Parfois la leçon adoptée par les éditeurs de la Leonina est celle de Q contre une leçon divergente de M:

Art. 3 corp. Quia distinguuntur solum (M: solis) relationibus. — Art. 3 ad 2: re- manebit in intellectu (M add nostro) una personalitas. — Art. 4 Obj. 1: indivisa (M: indivisibilia) enim sunt opera. — Art. 4 Obj. 1: sicut enim (M: autem) trinum. — Art. 4 Sed c.: distinctum (M: distinctim) dicitur. — Art. 4 ad 3: se- cundum (M add quandam) assimilationem ad bonitatem illius. — Art. 5, Obj. 1: inconveniens esset quod esse filium (M add hominis). Art. 5 ad 2: et per donum (M: dona) Spiritus Sancti.

Et finalement il arrive que tant Q que M ont une leçon propre, tandis que la Leonina en donne une troisième: Art. 1 Sed c.:

Q: Deus ille unigenitus
M: Deus scilicet ille unigenitus
Leon.: Deus ille scilicet unigenitus
Art. 5 Obj. 3: Q: quia est etiam innascibilis
M: qui est etiam innascibilis
Leon.: qui est innascibilis
Art. 5 Sed c.: Q: quod potest Filius etiam potest Pater et Spiritus
Sanctus (tout le reste: «alioquin.... et Spiritus Sanctus» manque dans cette rédaction)
M: quidquid potest Filius, potest Pater et Spiritus Sanctus
Leon.: quidquid potest Filius potest Pater.

Nous croyons que pour un expert en bibliographie thomiste il ne doit pas être trop difficile d'identifier l'édition latine, dont l'Abbé Mekhithar s'est servi pour ses traductions arméniennes. Nous nous limiterons ici à indiquer quelques leçons qui pourront servir de critère:

	LEONINA	MEKHITHAR
Art. 2 Sed c.	naturam nostram sine peccato su- scepit	nat. n. a matre sine p. s.
Art. 2 corp.	natura assumit naturam ad sui personam	nat. assumpsit n. ad s. p.
Art. 3 corp.	distinguuntur solum relationibus	d. solis r.
Art. 3 ad 3	remanebit in intellectu	r. in int. nostro
Art. 4 Obj. 1	indivisa enim	indivisibilia enim
Art. 4 Obj. 1	sicut enim	sicut autem
Art. 4 Sed c.	distinctum dicitur	distinctim dicitur
Art. 4 ad 3	secundum assimilationem	s. quandam ass.
Art. 5 Titulus	utrum alia persona divina	utrum quaecumque p. d.
Art. 5 Titulus	praeter personam Filii	Omittit
Art. 5 Obj. 1	Pater et Spir. S... non possent	Pater vel S. S... n. potuit
Art. 5 Obj. 3	qui est innascibilis	qui e. etiam inn.
Art. 5 ad 2	per donum Spiritus Sancti	per dona S. S.
Art. 5 ad 3	eo quod est ab illo	eo quod est ab alio
Art. 6 Titulus	utrum duae personae	utrum plures personae
Art. 6 Titulus	unam et eandem	omitt. et eandem

Art. 6 Obj. 1	aut essent unus homo	aut esset u. h.
Art. 6 Obj. 1	non patitur esse plures deos	n. videtur esse p. d.
Art. 6 Obj. 1	non patitur esse pl. homines	n. videtur esse p. h.
Art. 6 Obj. 3	sequitur quod quidquid dicitur	s. q. quidquid diceretur
Art. 6 corp.	non fit neque nova persona	omitt. nova
Art. 6 corp.	in epistola ad Volusianum	in epistolis ad V.
Art. 6 corp.	in libro de Conceptu Virginali	in secundo libro «Cur Deus homo»
Art. 6 corp. in fine	sicut nunc verum est dicere.... Nec ly «unus»	add: scilicet in unitatem personae nam sicut nunc verum est dicere ita esset verum dicere quod essent unus homo propter unam naturam humanam. Nec ly «unus»
Art. 6 ad 1	sicut Augustinus	et sicut A.
Art. 6 ad 2	non unius personae sed in unitate	omittit
Art. 6 ad 3	fuit communicatio	fit comm.
Art. 6 ad 3	propter distinctionem personarum quae remaneret	p. d. p. q. remanet
Art. 7 Obj. 1	ponatur esse una persona	omitt. una
Art. 7 Obj. 1	esset unum suppositum	e. idem s.
Art. 7 Obj. 2	quod essent plures homines	quod esset plures
Art. 7 Obj. 3	oporteret quod anima	oportet q. a.
Art. 7 Obj. 3	quod etiam confusionem	omitt. etjam
Art. 7 corp.	videretur enim ex hoc sequi	videtur e. ex hoc s.
Art. 7 ad 1	si compositio formae et materiae	si c. materiae et formae
Art. 7 ad 2	posset videri	add. dicendum
Art. 7 ad 3	quod persona in natura subsistat	q. persona Dei in n. humana subsistat
Art. 7 ad 3	relinquitur quod divina natura	requiritur quod d. n.
Art. 7 ad 3 in fine	unde non oportet	unde non oportet
Art. 8 Titulus	Filium Dei incarnari	personam Filii Dei assumere humanam naturam
Art. 8 Obj. 1	persona Filii Dei est incarnata	Filius Dei est incarnatus
Art. 8 corp.	in sapientia proficit	in s. perficitur

Notons encore quelques renvois qui pourraient être utiles pour l'identification du texte latin de l'abbé Mekhitar :

Art. 1 Obj. 2	ut in Prima Parte dictum est Q. 29, Art. 1
Art. 1 ad 3	sicut supra dictum est Q. 2, Art. 1
Art. 3 Obj. 1	dictum est enim art. primo huius quaestionis
Art. 6 Obj. 2	ut dictum est Art. 2 huius quaestionis
Art. 6 corp.	sicut supra dictum est Q. 2, Art. 1 et 2
Art. 7 Obj. 1	ut patet e supra dictis Art. 1 et 2 huius quaestionis
Art. 7 ad 1	ut supra dictum est Art. 1
Art. 7 ad 2	ut supra dictum est Q. 1, Art. 1
Art. 8 Obj. 1	Quod dicitur Joan. 13

Des différences qui existaient entre les textes latins employés, passons maintenant aux traductions différentes de passages ou d'expressions dont le texte latin était identique.

1 — On observera d'abord des différences assez marquées de terminologie, surtout de terminologie théologique et philosophique. Voici quelques exemples glanés dans les huit articles de notre question :

- abuti: Q: չարաչար առնուլի կիր M: ապօրինաւորապէս վարել
- aliqualis (= qualitatem habens): Q: որակաւոր M: որպիսի
- attribui: Q: վերաբերիլ M: առատրիլ
- conditio (= status seu qualitas): Q: որպիսութիւն M: թէնութիւն
- congruentia (= convenientia): Q: պատկանութիւն M: պատկանաւորութիւն
- exemplaris: Q: նախադաշարական M: օրինակական
- incarnatio: Q: մարմնառութիւն M: ներմարմնութիւն
- operatio: Q: ներդրութիւն M: դործողութիւն
- participativus: Q: մասնակցական M: հաղորդեցեալ
- per prius: Q: ըստ նախկնադունին M: ընդ առաջագոյն
- per posterius: Q: ըստ վերջնադունին M: յետնադունարար
- personalitas: Q: անձնաւորութիւն M: անձնականութիւն
- pluraliter: Q: բաղմաւորակի M: յուշականարար
- quantum ad aliquid: ըստ իրաց ինչ M: որքան առ իմն.

2 — Parfois ce sont des divergences d'exégèse qui ont provoqué une traduction différente. Ainsi par exemple Art. 5 ad 2. Le texte latin dit: *Filiatio temporalis, qua Christus dicitur filius hominis, non constituit personam ipsius*. La forme verbale «constituit» est-elle au présent, ou bien au parfait? Voilà une petite question, qui ne présentera aucun intérêt pour nos commentateurs... Mais quand il s'agit de traduire le texte, il faut bien qu'on la tranche. Et voilà que les traducteurs de Qrhna se décident pour le présent: *Ժամանակաւոր որդիութիւնն որով Քրիստոսն ստի որդի մարդոյ, ոչ բաղկացուցանէ զանձն նորով Քրիստոսն ստի որդի մարդոյ, ոչ համակացոյց զանձն նորին*: Dans certains contextes la question se présente de savoir si le latin «quod» est à considérer comme le neutre du pronom relatif, ou bien comme conjonction. Ainsi Art. 1 Sed c.: *Sed contra est quod Augustinus dicit*. Q: Այլ՝ ընդդէմ է, զոր ստէ Օգոստինոս, M: Այլ՝ է ընդդէմն, զի ստէ Օգոստինոս. Donc, les traducteurs de Qrhna se décident pour le relatif, l'abbé Mekhitar pour la conjonction, ici comme dans d'autres cas: Art. 2 Sed c. et Art. 4 Sed c. et d'ailleurs aussi Art. 8 Obj. 1: *Arius..... posuit inaequalitatem personarum propter hoc, quod dicitur Joan. 14*: Q: յայնմանէ, որ ստէ, M: յաղաղս այսր, զի ստի:

3 — Comme tout le monde sait, chaque traducteur a ses expressions favorites et ses habitudes littéraires à lui. Cela produira entre deux traductions indépendantes d'un même texte des différences, minuscules si l'on veut, mais qui méritent d'être signalées quand il s'agit d'une étude comparée de deux traductions. Une formule qui revient très souvent dans la Somme Théologique, est la formule «et ideo». Nous ne saurions dire pourquoi, mais le fait existe, que dans la traduction de ces textes les dominicains de Qrhna omettent très souvent le «et» et ils disent: *վասն այսորիկ*. Mekhitar se fait scrupule de rendre soigneusement le

«et») de son texte latin et il dit: *ևւ վասն այնորիկ*. L'usage du cas instrumental est assez répandu, même en arménien vulgaire, et les traducteurs de Qrhna s'en servent abondamment. Or il est curieux de noter que l'abbé Mekhithar, tout en s'en servant occasionnellement, semble préférer la périphrase «ի ձեռն» avec le génitif. Ainsi par exemple Art. 3 Sed c.: *Sed remotis his per intellectum, adhuc remanet Dei omnipotentia, per quam facta est incarnatio* Q: Այլ՝ ընդ տարակացիին այսց իմացմամբ, զեռեւս մնայ ամենակարողութիւնն Աստուծոյ, որով եղեւ մարմնառութիւնն M: Իսկ՝ ընդ բացահռանալն սոցին ի ձեռն իմացման, տակաւին վերամնայ ամենակարողութիւնն Աստուծոյ, ի ձեռն որոյ եղեւ ներմարմնութիւնն: On trouvera encore quatre exemples dans le même article et dans l'ensemble des 8 articles de notre question, nous en avons relevé une bonne vingtaine. La formule « in quantum » ou « secundum quod », dans des propositions comme: *Filius dicitur missus... secundum quod incarnatus est*, ou: *in quantum conveniunt in aliquo uno*, etc. est rendue par «ըստ այնմ որ» dans la traduction de Qrhna, par «ըստ որում» chez Mekhithar. Pour ce qui regarde le participe, les traducteurs de Qrhna ont une préférence marquée pour la forme brève, Mekhithar, au contraire, pour l'autre plus longue. Ainsi par exemple:

Q: առաքեալ	M: առաքեցեալ
Q: առեալ	M: առեցեալ
Q: արուեստեալ	M: արուեստաւորեցեալ
Q: եղերեալ	M: եղերեցեալ
Q: ենթադրեալ	M: ենթադրեցեալ
Q: զգեստաւորեալ	M: զգեստաւորեցեալ
Q: ըմբռնեալ	M: համարմբռնեցեալ
Q: ծնեալ	M: ծնեցեալ
Q: միաւորեալ	M: միաւորեցեալ
Q: յաղթեալ	M: յաղթեցեալ
Q: ստեղծեալ	M: ստեղծեցեալ եւն., եւն.:

Le terme arménien «բան» se prête assez bien pour rendre le latin «ratio» dans ses différentes significations. Quand S. Thomas dit *Convenit ei, ratione personae Verbi*, ont peut dire en arménien «յարմարի նմա բանիւ անձին բանի» et c'est ce que fait Mekhithar, Art. 2 ad 2. Cependant, dans ce contexte spécial, rien que pour éviter «բանիւ... բանի» on préférerait la traduction de Qrhna qui dit: *պատկանի նմա վասն անձին բանին*. On peut constater d'ailleurs à plusieurs reprises chez Mekhitar un *բան = ratio*, où les traducteurs de Qrhna se servent d'une autre expression :

Art. 3 Obj. 1: *naturae convenit assumere ratione personae*
 M: բնութեան պատկանի առնուլ բանիւ անձին
 Q: բնութեան պատկանի առնուլն վասն անձինն

Art. 3 corp.: *corpus... est visibile ratione coloris*
 M: մարմինն է տեսանելի բանիւ գունոյ
 Q: մարմինն է երեւելի վասն գունոյն

Art. 8 corp.: *potest accipi ratio huius congruentiae*
 M: կարէ առնուիլ բան այսորիկ պատկանաւորութեան
 Q: առեալ լինի պատճառ այսմ պատկանութեանս

4 — Disons encore un mot sur les citations bibliques et les formules qui les introduisent. Quand S. Thomas se sert d'un texte de l'Écriture Sainte, il emploie volontiers la formule d'introduction du type «secundum illud»: («secundum illud 2 Cor. 5», «secundum illud Rom. 2», etc. Fréquente aussi la formule «dicitur»: («unde Eccli. 1 dicitur», «propter hoc quod dicitur Joan. 14»), etc. Les traducteurs de l'école de Qrhna ont l'habitude de rendre ces formules par «ըստ այնմ որ ասէ», avec la forme active du verbe et le génitif ou locatif du livre cité: «ըստ այնմ որ ասէ Մատթէոսի ա.», «ըստ այնմ որ ասէ Հռոմա-յեցոց ժող.», etc. etc. Comme sujet de la forme verbale il faut sous-entendre («Dieu» ou «la Sainte Écriture»). Par contre l'abbé Mekhithar suit les formules latines de S. Thomas: «ըստ այնմ Հոսովայեցոց 2», «ըստ այնմ 1 Կորն. 6», «յազազս այսր զի ասի Յօհ. 4», etc. Dans les deux traductions les textes bibliques sont souvent cités d'après la forme qu'ils ont chez S. Thomas, c'est-à-dire d'après la Vulgate latine. Les réminiscences de la Bible Arménienne sont plus fréquentes dans Q que dans M. Ainsi par exemple, Luc 1, 37

Q: ոչ տկարացի առ ի յԱստուծոյ ամենայն բան
 M: ոչ եղիցի անկարելի առ Աստուած (= Vulg: non erit impossibile apud Deum) ամենայն բան.

Rom. 14, 3

Q: քանզի Աստուած զնա ընկալաւ
 M: քանզի Աստուած էառ զնա

Jean 18, 37

Q: Ես յայդ իսկ ծնեալ եմ եւ ի դոյն իսկ եկեալ եմ յաշխարհ, զի վկայեցից ճշմարտութեանն
 M: յայսմիկ ծնեալ եմ եւ առ այս եկի յաշխարհ, որպէս զի վկայեցից ճշմարտութեանն

Jean 20, 22-3

Q: Առէք Հոգի սուրբ, եթէ ումեք թողուցուք, եւն.
 M: Առէք զՈգի սուրբ, որոց թողուցուք (= Vulg: quorum remiseritis) եւն.

On peut dire que les différences entre les deux traductions s'expliquent en partie par le dessein de l'Abbé Mekhitar d'offrir à ses disciples une traduction aussi littérale que possible. En effet, le «studium literae» se montre un peu partout. Les traducteurs de Qrhna, eux aussi, nous donnent une traduction littérale du texte de S. Thomas, mais où cela leur semble utile ou nécessaire, ils se permettent plus facilement de petits écarts, des substitutions exégétiques, des omissions, voire même de petites adjonctions, rarissimes celles-ci dans la traduction de Mekhithar¹⁴. Voici quelques passages, qui prêtent à une comparaison

¹⁴ Dans les huit articles nous n'en avons relevé qu'une seule, Art. 1 corp.: քանզի

des deux traductions à ce point de vue:

Art. 4 Obj. 1: alia non assumente

Q: առանց միւսոյն

M: ընդ ոչ առնուլն այլոյ

Art. 5 Obj. 2: quae non convenit nec Patri nec Spiritui Sancto

Q: որ ոչ պատկանի Հօր եւ ոչ Հոգոյն սրբոյ

M: որ ոչ յարմարի, ոչ Հօր եւ ոչ Ողորոյն սուրբ

Art. 5 corp.: quodcumque... virtus aliqua indifferenter se habet

Q: յորժամ զօրութիւն անզանազանապէս ունի զինքն

M: ի յորում եւ իցէ ժամանակի, երբ զօրութիւն իմն անտարբերաբար ունի զինքն

Art. 6 Obj. 1: Hoc enim supposito

Q: քանզի՛ ըստ այսմիկ

M: քանզի ի յենթադրելն այսմ

Art. 6 ad 1: hac positione facta, quod scilicet tres personae assumerent

Q: զրէթէ երեք անձինք առնուին

M: ի լինելն այսմիկ զրութեան, այսինքն թէ երեք անձինք առնուցուին

Art. 6 ad 2: illa positione facta, humana natura esset assumpta

Q: զրէթէ երեք անձինքն առնուին զմի մարդկային բնութիւն, մարդկային բնութիւն լինէր առեալ

M: ի յեղանիւ այսու զրութեան, բնութիւն մարդկային լինէր առնեցեալ

Art. 6 ad 3: Praedicta ergo positione facta, de persona Patris poterunt praedicari

Q: զրէթէ երեք անձինքն առնուին զմի մարդկային բնութիւն, կարէին ստորոգիլ զանձնէ Հաւր

M: նախասացելոյ զրութեան եղելոյ, զանձնէ Հօր կարասցեն ստորոգիլ

Art. 6 ad 3: si quis autem ulterius procederet

Q: թէ ոք եւ եւս անդրաքայլէր՝ ասելով

M: եթէ ոք անդրադոյնս յառաջանայցէր

Art. 7 Obj. 2: hac suppositione facta

Q: զրէթէ այս այսպէս լինէր

M: այսու զրութեամբ եղելով

Art. 7 ad 2: praedicta positione facta

Q: թէ մի անձն առեալ էր երկու մարդկային բնութիւնս

M: նախասացելոյ զրութեան եղելոյ

Art. 7 ad 2: absque hoc, quod essent ibi duo supposita

Q: սակայն՝ ոչ լինէին երկու ենթադրեալք

M: թարց այսմ թէ իցէին անդ երկու ենթադրեցեալ

Art. 8 corp.: ut patet ex verbis serpentis promittentis homini

Q: որպէս յայտ է ի բանից օձին, որ խոստովանայր նմա

M: որպէս յայտ է ի բանից օձին խոստացողի մարդոյն

Ի շարքին ասի առնուլ իբրև թէ «սո ինքն առնուլ», L'article «ly» dans une expression comme «ly homo», est rendu par «բասս այս»:

Les traductions de Qrhna — qui prennent rang parmi les plus anciennes qui existent de la Somme Théologique de S. Thomas — comme celles de l'Abbé Mekhithar sont restées inédites jusqu'ici. Pour autant que nous avons eu l'occasion de les examiner, elles paraissent excellentes. A notre avis ces versions arméniennes de les examiner, elles paraissent excellentes. A notre avis ces versions arméniennes pourraient soutenir avec éclat la comparaison avec les traductions grecques, anglaises, françaises, allemandes et néerlandaises bien postérieures de ce chef-d'œuvre de la pensée théologique du Moyen Age. Et elles pourraient apporter aussi des contributions de quelque importance à la lexicographie arménienne, comme nous avons eu l'occasion de le montrer dans le petit glossaire à la fin de notre édition du Traité Յաղազս առաքինութեանց հոգւոյն, basé largement sur des textes de la même Somme Théologique, traduits en arménien avant le milieu du 14e siècle.

A titre de spécimen nous éditons ici les deux traductions arméniennes de la Troisième Question de la Troisième Partie, celle qui s'intitule: De unione ex parte personae assumptis. Pour l'ancienne traduction de Qrhna nous nous sommes servis des deux manuscrits W = Mekh. Vienne 332 (14e siècle) et P = Paris Bibl. Nat. Arm. 134 (15e siècle), pour celle de l'Abbé Mekhitar du manuscrit, contemporain ou peu s'en faut, que nous avons mentionné plus haut sous le numéro 3.

Traduction de Qrhna (St Th. Troisième Partie, q. 3)

Յետ այսորիկ նկատելի է զմիաւորութենէն ի կողմանէ անձին առող անձինն: Եւ վասն այսմ իրի խնդրին ութ: Նախ՝ թէ առնուլն յարմարի աստուածային անձինն: Երկրորդ՝ թէ յարմարի աստուածային բնութեանն: Երրորդ՝ թէ բնութիւնն կարէ առնուլ ընդ արտաքարչել անձնաւորութեանն: Չորրորդ՝ եթէ մի անձն կարիցէ առնուլ առանց միւսոյն: Հինգերորդ՝ եթէ իւրաքանչիւր անձն կարէր առնուլ: Վեցերորդ՝ եթէ բազում անձինքն կարէին առնուլ մի բնութիւն թուով: Եւ Յոսեփորդ՝ թէ մի անձն կարիցէ առնուլ երկուս բնութիւնս թուով:

Trad. de l'Abbé Mekhitar (St Th. Troisième Partie, q. 3)

Ապա՛ խոկալի է զմիաւորութենէ ի կողմանէ անձին առողին: Եւ շուրջ զայսու խնդրին ութն: Նախ՝ արդեօք առնուլն յարմարիցի անձին աստուածայինոյ: Երկրորդ՝ արդեօք յարմարիցի բնութեան աստուածայինոյ: Երրորդ՝ արդեօք բնութիւնն կարիցէ առնուլ ի բացաքարչելն անձնաւորութեան: Չորրորդ՝ արդեօք [մի անձն] կարիցէ առնուլ թարց այլոյ: Հինգերորդ՝ արդեօք ո՛ր եւ իցէ անձն կարիցէ առնուլ: Վեցերորդ արդեօք յորովք անձինք կարիցեն առնուլ զմի թուով բնութիւն: Եւ Յոսեփորդ՝ [արդեօք] մի անձն կարիցէ առնուլ զերկու թուով բնութիւնս:

1 P: սակի ex [սկ]սակի.
2 PW: Երրորդ.
3 P: մարմնոյն.

1 Ms: Կրկրորդ.

Ութերորդ՝ թէ առաւել յարմար էր զանձնէ Որդոյն, որ առնոյր զմարդկային բնութիւնն, քան զայլ անձն աստուածային:

Articulus 1

Յաղազս առաջնոյն:

Երեւի թէ յաւիտենական անձինն ոչ պատկանեցի առնուլ զստեղծական բնութիւնն:

Քանզի՝ աստուածային անձն՝ նշանակէ եւս կատարելադոյն իմն: Իսկ կատարեալ է, որում ոչ կարէ լինել մակյաւելումն ինչ: Արդ՝ զի առնուլն է իբր թէ առնուլ առ ինքն այսպէս մինչ զի առեալն մակյաւելի առողին, երեւի զի աստուածային անձինն ոչ յարմարի առնուլ զստեղծեալ բնութիւնն:

Դարձեալ՝ այն, [առ] որ առեալ լինի ինչ, հաղորդի կերպիւ իմն այնմիկ, որ առեալ լինի ի նա, որպէս պատիւն հաղորդի այնմիկ, որ առեալ լինի պատիւն: Այլ արդ՝ է ի բանէ անձինն, զի լինիցի անհաղորդելի, որպէս ասացաւ ի յառաջնումն մասին: Ապա ուրեմն՝ ոչ յարմար է աստուածային անձինն առնուլն, որ է առնուլ առ ինքն:

Դարձեալ՝ անձն բաղկանայ բնութեամբն: Այլ՝ անդէպ է, որ բաղկացեալն առնուցու զբաղկացողն, զի պատճառեալն ոչ ներգործէ ի պատճառն իւր: Ապա ուրեմն՝ անձինն ոչ պատկանի առնուլ զբնութիւնն:

Այլ՝ ընդդէմ է, զոր ասէ Օգոստին:

⁴ P add 4.

Ութերորդ՝ արդեօք առաւել լեալ իցէ յարմար զանձնէ Որդոյն Աստուծոյ, թէ առեալ իցէ զմարդկային բնութիւնն, քան զայլոց անձանց աստուածայնոց:

Պրակ առաջին. Արդեօք յարմարիցի անձին աստուածայնոյ առնուլ ըզբնութիւն ստեղծեցեալ:

Առ առաջինն այսպէս յառաջանայ: Երեւի թէ անձին աստուածայնոյ ոչ յարմարիցի առնուլ զբնութիւն ստեղծեցեալ: Քանզի անձն աստուածային նշանակէ զիմն ծայրագունեղապէս կատարեալ: Արդ՝ կատարեալ է, որում ոչ կարէ լինիլ առադրումն: Ապա՝ մինչ առնուլն իցէ իբրու թէ առ ինքն առնուլ, այնպէս թէ առեցեալն առադրիցէ առողին, երեւի անձին աստուածայնոյ ոչ յարմարիցի առնուլ զբնութիւն ստեղծեցեալ:

Դարձեալ՝ այն, առ որ իմն առնանի, հաղորդի իւր կերպիւ նմին, որ ի նա առնանի, որպէս արժանապատուութիւնն հաղորդի նմին, որ ի յարժանապատուութիւնն առնանի: Իսկ՝ զբանէ անձին է, զի իցէ անհաղորդելի, որպէս նառաջնում մասին ասացաւ իւ. 29, պ. 1: Ապա ուրեմն՝ անձին աստուածայնոյ ոչ յարմարի առնուլ, որ է առ ինքն առնուլ:

Դարձեալ՝ անձն համակացուցանի ի ձեռն բնութեան: Արդ՝ անյարմար է, թէ համակացուցեալն առնուցու զհամակացուցանողն, վասն զի գործն ոչ առնէ ի պատճառի իւրում: Ապա ուրեմն՝ անձին ոչ յարմարի առնուլ զբնութիւնն:

Այլ՝ է ընդդէմն, զի ասէ Օգոստինոս յաղազս Հաւատոյն առ Պետրոս. զկերպարան, այս է, զբնութիւն ծա-

նոս ի գիրս Հաւատոյն առ Պետրոս. զկերպարան, այսինքն զբնութիւն ծառային, էառ ի յանձն իւր Աստուածն այն միածին: Այլ՝ Աստուած միածինն է անձն: Ապա ուրեմն՝ անձինն պատկանի առնուլ զբնութիւնն:

Պատասխանի. ասելի է թէ ի բայս՝ այս «առնուլ» երկու ինչ նշանակին, այսինքն սկիզբն գործոյն եւ աւարտումն: Քանզի ասի «առնուլն» իբր թէ «առնուլ ինչ առ ինքն»: Արդ՝ սկիզբն եւ աւարտումն առմացաւ, միութիւն եղեալ է ի յանձն, ոչ ի բնութիւնն: Եւ այսպէս յայտ է, զի եւս յատկապէս պատկանի անձինն առնուլ զբնութիւնն:

Արդ՝ առ առաջինն ասելի է թէ, վասն զի աստուածային անձն է անհոն, ոչ կարէ լինել նմա մակյաւելումն ինչ: Ուստի ասէ Կիւրեղի Սինդոպոսական Թուխտի Եփեսոսի. ոչ իբր զհամայնակելումն իմանամք զեղանակ միաւորութեանն: Որպէս եւ՝ ի միաւորութիւն մարդոյն առ Աստուած, որ է որդեգրական շնորհին, ոչ ինչ մակյաւելի Աստուծոյ, այլ՝ այն, որ աստուածային է, մակյաւելի մարդոյն: Ուստի ոչ Աստուած, այլ մարդն կատարի:

Առ երկրորդն ասելի է, թէ անձն ասի անհաղորդելի ըստ որում ոչ կարէ ստորոգիլ զյոյժից ենթադրեցելոց. սակայն ոչ ինչ արդելու զհոյժի ստորոգիլ զանձնէ: Ուստի ոչ է ընդդէմ բանի անձին այսպէս հաղորդելի,

⁵ P: բանս.
⁶ P om.
⁷ P om.

առնուլ, ի յանձն իւր ընկալաւ Աստուածն, այսինքն այն միածինն: Իսկ՝ Աստուած միածինն է անձն: Ապա ուրեմն՝ անձին յարմարի ընդունել զբնութիւնն, որ է առնուլ:

Պատասխանեմ ասելով, թէ ի բայս յի առման երկու ներբերին, այսինքն սկիզբն ներգործութեան եւ եզր: Քանզի ի լաթինս ասի «առնուլ» իբրու թէ «առ ինքն առնուլ»: Արդ՝ առմանս այսորիկ անձն է սկիզբն եւ եզր: Սկիզբն արդարեւ, զի անձին յատկաբար յարմարի առնել: Իսկ այսպիսի առումն մարմնոյ ի ձեռն գործողութեան աստուածայնոյ եղեւ: Նաեւ նմանապէս անձն է եզր այսորիկ առման, վասն զի, որպէս ի վեր ասացաւ իւ. նախ. պ. 1 եւ 2, միաւորումն եղեւ ի յանձն, ոչ ի բնութեան: Եւ այսպէս յայտ է թէ յատկապէս յարմարի անձին առնուլ զբնութիւնն:

Առ առաջինն այսպա ուրեմն ասելի է, թէ մինչ անձն աստուածային իցէ անհոն, ոչ կարէ եղանիլ նմա վերատրումն: Ուստի Կիւրեղ ասէ ի Թուղթն Սինդոպոսականի Եփեսոսի Ժողովոյն. ոչ ըստ առադրութեան շարակցութեան իմանամք զեղանակ: Որպէս նաեւ ի միաւորութեան մարդոյն առ Աստուած, որ է ի ձեռն շնորհաց որդեգրութեան, ոչ առարի իմն Աստուծոյ: Իսկ այն, որ է աստուածային առադրի մարդոյն: Ուստի ոչ Աստուած, այլ մարդն կատարելագործի:

Առ երկրորդն ասելի է, թէ անձն ասի անհաղորդելի ըստ որում ոչ կարէ ստորոգիլ զյոյժից ենթադրեցելոց. սակայն ոչ ինչ արդելու զհոյժի ստորոգիլ զանձնէ: Ուստի ոչ է ընդդէմ բանի անձին այսպէս հաղորդելի,

լոց: Այլ՝ ոչ ինչ արգելու բաղմաց՝ ստորոգելի դանձնէն: Ուստի՝ ոչ է ընդդէմ բանի անձինն այնպէս հազորդել, մինչ զի ենթադրեսցի ի բազում բնութիւնս: Քանզի՝ եւ ի ստեղծեալ անձն կարեն բազում բնութիւնք համընթանալ պատահաբար, որպէս ի յանձն միում մարդոջ գտանի քանակութիւն եւ որակութիւն: Իսկ այս է յատուկ աստուածային անձինն, վասն նորին անհունութեանն, զի լինիցի ի նայ համընթացումն զանազան բնութեանց, ոչ պատահաբար՝ այլ ըստ ենթադրութեան:

Առ երրորդն ասելի է թէ, որպէս վերոյ ասացաւ, մարդկային բնութիւնն ոչ բաղկացուցանէ զաստուածային անձն պարզաբար, այլ բաղկացուցանէ զնայ ըստ այնմ որ անուանի զայնպիսի բնութեանէն: Քանզի ոչ ի մարդկային բնութեանն ունի՞ Որդին Աստուծոյ զոչն պարզաբար, վասն զի է ի յաւիտենից, այլ միայն զի լինիցի մարդ: Այլ՝ ըստ աստուածային բնութեանն բաղկանայ աստուածային անձն պարզաբար: Ուստի՝ աստուածային անձն՞ ոչ ասի առնուլ զաստուածային բնութիւնն, այլ՝ զմարդկային:

որպէս զի ենթակայանայցէ ի յոլովս բնութիւնս. վասն զի նաեւ առ ստեղծեցեալ անձն կարեն յոլովք բնութիւնք համարնթանալ պատահաբար, որպէս ի յանձին միոյ մարդոյ ներգտանի քանակութիւն եւ որակութիւն: Իսկ այս է յատուկ անձին աստուածայնոյ յազազս անհնութեան նորին, որպէս զի եղիցի ի նմահամարնթացումն բնութեանց, ոչ արդարեւ պատահաբար, այլ՝ ըստ ենթակայութեան:

Առ երրորդն ասելի է, թէ, որպէս ի վեր ասացաւ խ. 2 պ. 1, բնութիւն մարդկային ոչ համակացոյց զանձն աստուածային պարզաբար, այլ համակացոյց զայն ըստ որում յարանուանի յայնպիսուոյ բնութեանէ: Քանզի ոչ ի բնութեանէ մարդկայնոյ ունի Որդին Աստուծոյ թէ իցէ պարզաբար, մինչ լեալ իցէ ի յաւիտենից, այլ՝ միայն թէ իցէ մարդ: Իսկ ըստ բնութեան աստուածայնոյ համակացուցանի անձն աստուածային պարզաբար: Ուստի անձն աստուածային ոչ ասի առնուլ զբնութիւն աստուածային այլ՝ զմարդկային:

Articulus 2

Յաղագս երկրորդին: Երեւի թէ ոչ պատկանի աստուածային բնութեանն՝ առնուլն: Զի, որպէս ասացաւ, «առնուլն» ասի իբր թէ «առնուլ ինչ առ ինքն»: Այլ՝ աստուածային բնութիւնն ոչ է առ զմարդկային բնութիւնն, զի ոչ է եղեալ միաւորութիւն ի բնութիւն, այլ ի յանձն, որպէս վերնագոյնդ աս-

Պրակ երկրորդ: Արդեօք յարմարիցի բնութեան աստուածայնոյ առնուլ: Առ երկրորդն այսպէս յառաջանայ: Երեւի թէ բնութեան աստուածայնոյ ոչ յարմարիցի առնուլ: Վասն զի, որպէս ասացաւ պ. նախ. առնուլն ասի իբր թէ առ ինքն առնուլ: Իսկ բնութիւնն աստուածային ոչ է առ առ ինքն զբնութիւն մարդկային, զի ոչ եղեւ միաւորութիւնն ի բնութեան, այլ՝ ի յանձին, որպէս ի վեր ասացաւ, խ. 2 պ. 1 եւ 2: Ապա ու-

8 P: զբազմաց.
9 P: անուանի.
10 PW: անձինն.

ասցաւ: Ապա ուրեմն՝ աստուածային բնութեանն ոչ պատկանի առնուլ զմարդկային բնութիւնն:

Դարձեալ՝ աստուածային բնութիւնն է հասարակ երկից անձանցն: Արդ՝ եթէ պատկանի բնութեանն առնուլն, հետեւի թէ պատկանի երկից անձանցն: Եւ ըստ այսմ՝ Հայր առեալ իցէ զմարդկային բնութիւնս, որպէս եւ Որդին, որ է մոլար իմն:

Դարձեալ՝ առնուլն է առնել: Իսկ՝ առնելն պատկանի անձինն, ոչ՞ բնութեանն, զի բնութիւնն առաւել նշանակի որպէս սկիզբն, որով առնուլն՞ առնէ: Ապա ուրեմն՝ առնուլն ոչ պատկանի բնութեանն:

Այլ՝ ընդդէմ է, զոր ասէ Օգոստինոս ի զիրս Հաւատոյն առ Պետրոս. բնութիւնն այն, որ միշտ ծընեալ մնա ի Հօրէ՞, այսինքն է առեալ ի Հօրէ յաւիտենական ծնընդեամբն, էառ զբնութիւնն ի մաւրէ առանց մեղաց:

Պատասխանի: Ասելի է թէ, որպէս ասացաւ, ի բայս յայս «առնուլ» երկու ինչ նշանակին, սկիզբն արարմանն եւ կոպար նորին: Արդ՝ լինել մարդն առմանն պատկանի աստուածային բնութեանն ըստ ինքեան, զի զօրութեամբ նորին եղեալ է առումն: Այլ՝ լինել կոպար առմանն ոչ պատկանի աստուածային բնութեան ըստ ինքեան¹¹, այլ ըստ անձինն, ի յորում իմացեալ լինի: Վասն այսորիկ՝ նախ եւ եւս յատկապէս անձն¹² ասի առնուլն, իսկ երկրորդաբար կարէ ասիլ թէ եւ բնութիւնն [առնուլ զբնութիւնն] առ անձն իւր: Եւ ըստ այսմ ե-

11 W: ե ոչ.
12 W: առոգս.
13 P: մասի Հօր, W: նմա ի Հօրե.
14 P om զի զօրութեամբ... ըստ ինքեան.
15 PW: անձինն.

րեմն՝ բնութեան աստուածայնոյ ոչ յարմարի առնուլ զբնութիւն մարդկային:

Դարձեալ՝ բնութիւն աստուածային է հասարակ երկից անձանց: Ապա ուրեմն՝ եթէ բնութեան յարմարիցի առնուլ, հետեւի թէ յարմարիցի երկից անձանց: Եւ այսպէս Հայր էառ զբնութիւն մարդկային, որպէս եւ Որդին, որ է մոլորութիւն:

Դարձեալ՝ առնուլն է առնել: Արդ՝ առնելն յարմարի անձին, ոչ բնութեան, որ մանաւանդ նշանակի որպէս զսկիզբն, որով արարողն առնէ: Ապա ուրեմն՝ առնուլն ոչ յարմարի բնութեան:

Այլ՝ է ընդդէմն, զի ասէ Օգոստինոս ի մատենի յազազս Հաւատոյն առ Պետրոս. բնութիւնն այն, որ միշտ ծնեցեալ մնայ ի Հօրէ, այս է, որ ի ձեռն ծնընդեան յաւիտենականի առեցեալ ի Հօրէ, զբնութիւն մեր ի մօրէ առանց մեղաց ընկալաւ:

Պատասխանեմ ասելով, թէ, որպէս ասացաւ պ. նախ. ի բայի առման երկու նշանակին, այսինքն ըսկիզբն զօրծողութեան եւ եղր նորին: Արդ՝ գոլ սկիզբն առման յարմարի բնութեան աստուածայնոյ ըստ իւրեան ինքեան, վասն զի զօրութեամբ նորին եղեւ առումն: Իսկ՝ գոլ եղր առման ոչ յարմարի աստուածայնոյ բնութեան ըստ իւրոյ ինքեան, այլ՝ բանիւ անձին, նորում մտածի: Եւ վասն այնորիկ՝ նախապէս արդարեւ ե յատկապէս անձն ասի առնուլ. իսկ երկրորդաբար կարէ ասիլ թէ նաեւ բնութիւն էառ զբնութիւն առ իւր անձն: Նաեւ ըստ այսմ եղանակի ասի բնութիւնն մարմնացեալ, ոչ իբրութիւնն փոխարկեցեալ, այլ՝ վասն զի զբնութիւն մարմնոյ էառ: Ուստի Դամասկացին աս-

ղանակի ասի աստուածային բնութիւնն մարմնացեալ , ոչ զի լինիցի փոխեալ ի մարմին , այլ զի էառ ըզբնութիւն մարմնոյն : Ուստի Դամասկացին ասէ մարմնացեալ զոլ զաստուածաին բնութիւնն ըստ երանելացն Աթանասի եւ Կիւրեղի :

Արդ առ առաջինն ասելի է , թէ «առ ինքն» այն վերածի առ նոյն ենթադրեալն : Իսկ՝ աստուածաին բնութիւնն ոչ զանազանի ըստ ենթադրելոյն ի յանձնէ բանին : Վասն այսորիկ՝ ըստ այնմ որ բնութիւնն բանին առնու զմարդկային բնութիւնն առ անձն բանին , ասի առեալ զնայ առ ինքն : Այլ՝¹⁶ թէպէտ Հայրն առնու զմարդկային բնութիւնն առ անձն բանին , սակայն ոչ էառ զնայ առ ինքն , զի ոչ է նոյն ենթադրեալ Հօրն եւ Բանին : Վասն այսորիկ՝ ոչ կարէ ասիլ յատկապէս թէ Հայր առնուցու զմարդկային բնութիւնն :

Առ երկրորդն ասելի է , թէ այն , որ պատկանի աստուածային բնութեանն ըստ ինքեան , յարմարի եւ երկր անձանցն , որպէս բարութիւնն եւ¹⁷ իմաստութիւնն եւ սոյնպիսիք : Այլ՝ առնուլն պատկանի նմա վասն անձին Բանին , որպէս ասացաւ : Վասն այսորիկ միայն պատկանի այնրմ անձինն :

Առ երրորդն ասելի է , թէ , որպէս ի յԱստուած նոյն է որ է եւ որով է , այսպէս եւ ի նմայն նոյն է որ առնէ եւ որով առնէ , քանզի իւրաքանչիւր իր առնէ ըստ այնմ որ է էակ : Ուստի՝ աստուածային բնութիւնն է այն , որով առնէ Աստուած եւ է ինքն Աստուած առնող :

¹⁶ W om.
¹⁷ W om.

սէ . ասեմք զբնութիւն Աստուծոյ մարմնացեալ զոլ ըստ երանելացն Աթանասի եւ Կիւրեղի :

Առ առաջինն ասելի է , թէ բառս այս «ինքն» է փոխաբերական եւ յարբերէ զնոյն ենթադրեցեալ : Իսկ՝ բնութիւն աստուածային ոչ տարբերի ենթադրեցելով ի յանձնէ Բանին , եւ վասն այնորիկ , ըստ որում բնութիւնն աստուածային առնու զբնութիւնն մարդկային առ անձն Բանին , ասի զայն առ ինքն առնուլ : Այլ՝ թէպէտ Հայր առնուցու զբնութիւն մարդկային առ անձն Բանին , ոչ սակայն յաղազս այսր առնու զայն առ ինքն , վասն զի ոչ է նոյն ենթադրեցեալ Հօր եւ Բանին : Եւ վասն այնորիկ ոչ կարէ ասիլ յատկաբար՝ թէ Հայր առնուցու ըզբնութիւն մարդկային :

Առ երկրորդն ասելի է , թէ այն , որ յարմարի բնութեան աստուածայնոյ ըստ ինքեան , յարմարի երկր անձանց , որպէս բարութիւն , իմաստութիւն եւ սոյնպիսիք : Իսկ առնուլն յարմարի նմա բանիւ անձին Բանի , որպէս ասացաւ ի մարմնոջ պ . եւ վասն այնորիկ միայնոյ այնմիկ անձին յարմարի :

Առ երրորդն ասելի է , թէ , որպէս ի յԱստուած նոյն է որ է եւ որով է , այնպէս նաեւ ի նմայն նոյն է որ առնէ եւ որով առնէ , վասն զի իւրաքանչիւր իր առնէ ըստ որում է էակ : Ուստի՝ բնութիւն աստուածային է այն , որով առնէ Աստուած եւ է ինքն Աստուած առնող :

Articulus 3

Յաղազս երրորդին :

Երեւի թէ , ընդ արտաքարչիլ անձնաւորութեանն իմացմամբ , բնութիւնն ոչ կարէ առնուլ :

Քանզի ասացաւ թէ բնութեանն պատկանի առնուլն վասն անձինն : Այլ՝ որ ինչ յարմարի ումեք պատճառաւ ուրուք , ընդ տարակացիլն այնմիկ՝ ոչ կարէ յարմարիլ նմա : Որպէս մարմինն , որ է երեւելի վասն դուռնոյն , առանց դուռնոյ ոչ կարէ տեսանիլ : Ապա ուրեմն՝ ընդ արտաքարչիլ անձնաւորութեանն իմացմամբ , բնութիւնն ոչ կարէ առնուլ :

Դարձեալ՝ առումն¹⁸ նշանակէ ըզկոսար միաւորութեանն , որպէս եւ ասացաւն : Այլ՝ միաւորութիւնն ոչ կարէ լինել ի բնութիւնն , այլ միայն ի յանձն : Ապա ուրեմն՝ ընդ արտաքարչիլ անձնաւորութեանն , աստուածային բնութիւնն ոչ կարէ առնուլ :

Դարձեալ՝ ասացեալ եղաւ ի յառաջին մասին , թէ ի յաստուածայինն ընդ արտաքարչիլ անձնաւորութեանն ոչ ինչ մնայ : Այլ՝ առողն է ինչ : Ապա ուրեմն՝ ընդ արտաքարչիլ անձնաւորութեանն , աստուածային բնութիւնն ոչ կարէ առնուլ :

Այլ ընդդէմ՝ զի յաստուածայինն անձնաւորութիւնն ասի անձնական յատկութիւն : Որ է երբակի , այնմ ինքն Հայրութիւն , որդիութիւն եւ բխումն , որպէս ասացաւ յառաջնումն , որպէս ասացաւ յառաջնումն մասին : Այլ՝ ընդ տարակա-

¹⁸ W: առնումն .

Պրակ երրորդ : Արդեօք , բացաքարչմամբ անձնականութեան ի ձեռն իմացման , բնութիւն կարիցէ առնուլ :

Առ երրորդն այսպէս յառաջանայ : Երեւի թէ , ընդ բացաքարչիլն անձնականութեան՝ ի ձեռն իմացման , բնութիւնն ոչ կարէ առնուլ :

Քանզի ասացաւ պ . 1 այս իս . թէ բնութեան պատկանի առնուլ բանիւ անձին : Արդ՝ որ յարմարի ումեք բանիւ ուրումն՝ ընդ բացահեռանալն այնմ , ոչ կարէ յարմարիլ նմա , որպէս մարմինն , որ է տեսանելի բանիւ դուռնոյ , թարց դուռնոյ տեսանիլ ոչ կարէ : Ապա ուրեմն՝ ի բացաքարչիլն անձնականութեան ի ձեռն իմացման , բնութիւնն առնուլ ոչ կարէ :

Դարձեալ՝ առումն ներքերէ զեղր միաւորման , որպէս ասացաւ կոչեցեալ տեղոջ : Իսկ՝ միաւորումն ոչ կարէ եղանիլ ի բնութեան , այլ միայն ի յանձին : Ապա ուրեմն՝ ի բացաքարչիլ անձնաւորութեան , բնութիւնն աստուածային ոչ կարէ առնուլ :

Դարձեալ՝ նառաջում մասին ասացաւ իս . 40 , պ . 3 , թէ ի յաստուածայինս ի բացաքարչիլ անձնականութեան ոչ ինչ մնայ : Իսկ՝ առողն է իմն : Ապա ուրեմն՝ ի բացաքարչիլ անձնականութեան՝ ոչ կարէ աստուածային բնութիւնն առնուլ :

Այլ է ընդդէմն . զի յաստուածայինս անձնաւորութիւնն ասի յատկութիւն անձնական , որ է եռակի , այսինքն Հայրութիւն , որդիութիւն եւ բխելութիւն , որպէս նառաջում մասի ասացաւ իս . 30 , պ . 2 : Իսկ՝ ընդ բացահեռանալն սոցին ի ձեռն իմացման , տակաւին վերամնայ ամենա-

ցիլն այսց իմացմամբ, դեռեւս մնայ ամենակարողութիւնն Աստուծոյ, որով եղեւ մարմնաորութիւնն, որպէս ասաց հրեշտակն. Ղուկ. ա. ոչ տըկարասցի առ ի յԱստուծոյ ամենայն բան: Ապա ուրեմն՝ երեւի թէ¹⁹ ընդ տարակացիլն անձնաւորութեանն, աստուածային բնութիւնն կարէր առնուլ:

Պատասխանի: Ասելի է, թէ իմացումն կրկին կերպիւ ունի զինքն առ Աստուած: Նախ՝ ըստ այնմ զի ճանաչեացէ զնա որպէս եւ են իսկ: Եւ ըստ այսմ՝ անկարելի է զի ի բաց բարձցի ինչ²⁰ յԱստուծոյ իմացականան, եւ մնացէ այլ ինչ: Քանզի՝ բոլորն, որ է ի յԱստուած, է մի, սակայն մնալով զանազանութեան անձանց, որոց, ընդ բառնիլ միոյն, բառնի եւ միւսն, քանզի զանազանին միայն առնչութեամբք, որոց պարտ է լինել համայնդամայն: Երբորդ կերպիւ ունի զինքն իմացականն առ աստուածայինսն, ոչ իբր թէ ճանաչելով զԱստուած որպէս եւ էն, այլ ըստ իւրում կերպին, այսինքն բաղմայելիմի եւ զանազանապէս զայն, որ ի յԱստուած է մի: Եւ ըստ այսմ եզանակի կարէ իմացականս մեր իմանալ զբարութիւն եւ զաստուածային իմաստութիւնն եւ զայլ էական վերաբերեալսն, ոչ իմացեալ զհայրութիւնն կամ զորդիութիւնն, որք ասին անձնաւորութիւնք: Եւ ըստ այսմ՝ ընդ արտաքարչիլ անձնաւորութեանն իմացականան, դեռեւս կարեմք իմանալ զառող բնութիւնն:

Արդ՝ առ առաջինն ասելի է, թէ, վասն զի յաստուածայինսն է նոյն, որով է եւ որ ինչ են, որ ինչ յայն-

կարողութիւնն Աստուծոյ, ի ձեռն որոյ եղեւ ներմարմնութիւնն, որպէս հրեշտակն ասէ Ղուկ. 1. ոչ եղիցի անկարելի առ Աստուած ամենայն բան: Ապա ուրեմն՝ երեւի թէ, ընդ բացահեռանալն անձնաւորութեան, բնութիւնն աստուածային կարէ առնուլ:

Պատասխանեմ ասելով. թէ իմացումն կրկնակարար ունի զինքն առ աստուածայինս: Միով եղանակաւ զի ճանաչիցէ զԱստուած որպիսի է եւ այսպէս անկարելի է թէ պարագրիցի ի ձեռն իմացման իմն յԱստուծում եւ թէ վերամնայցէ այլ իմն: Վասն զի բոլորն, որ է ի յԱստուած, է մի, բաց ի զանազանութենէ անձանց, որոց սակայն բացաբառնի միւսն ի բացաբառնիլն այլոյ, վասն զի զանազանին միայնովք առնչութեամբք, որոց պիտոյանայ դու ի միասին: Այլով եղանակաւ ունի զինքն իմացումն առ աստուածայինս, ոչ արդարեւ իբրու ճանաչող զԱստուած որպէս եւ է, այլ ըստ կերպի իւրոյ, այսինքն բաղմայատկաբար եւ բաժանաբար՝ զայն, որ յԱստուծում է մի: Եւ այսու եղանակաւ իմացումն մեր կարէ իմանալ զբարութիւն եւ² զիմաստութիւն աստուածային եւ զայլս սոյնպիսիս, որք ասին էութենականք առադրութիւնք, ոչ իմանալով զհայրութիւն կամ զորդիութիւն, որք ասին անձնաւորութիւնք: Եւ ըստ այսմ՝ ի բացաբարչիլն անձնաւորութեան ի ձեռն իմացման, կարեմք տակաւին իմանալ զբնութիւն առող:

Առ առաջինն ասպա ուրեմն ասելի է, թէ, վասն զի ի յաստուածայինս նոյն է որով է եւ որ է, որ ինչ այնց՝

¹⁹ W manu post. add. e.
²⁰ W om.

² Add. eadem manu.

ցանէ, որ վերաբերի²¹ ի յԱստուած ի յարթութեամբն²² իմացի ըստ ինքեան, առանց այլոցն, լինի ինչ ենթադրեալ, եւ ըստ այնմ²³ լինի եւ անձն, եւ այն զի է ի յիմացական բընութիւնս: Արդ՝ որպէս այժմ, ընդ զնեւն զանձնական յատկութիւնս, ի յԱստուած ասեմք երեք անձինք, այսպէս²⁴ ընդ բաց բառնալ իմացականան զանձնական յատկութիւնս, մնացէ ի տեսութիւնս մեր աստուածային բնութիւնն իբր զենթադրեալ եւ իբր անձն: Եւ ըստ այսմ եղանակի կարէ իմանիլ որ առնուցու զմարդկային [բնութիւնն] պատճառաւ ենթադրութեանն կամ անձնաւորութեանն:

Առ երկրորդն ասելի է, թէ նաեւ ընդ բացբառնալ իմացականան զանձնաւորութիւնս²⁵ երկց անձանցըն, մնացէ ի յիմացումն մի անձնաւորութիւնն Աստուծոյ, որպէս իմանան Հրեայքն, առ որ կարէ եղբիւ առումն, որպէս այժմ ասեմք ըզնայ եղբիւլ առ անձն Բանին:

Առ երրորդն ասելի է, թէ, ընդ բացաբարչիլն անձնաւորութեանն ի ձեռն իմացման, ասի ոչ ինչ վերամնալ՝ ըստ կերպի վերլուծութեան, իբրու թէ այլ իմն իցէ, որ ենթարկի առնչութեան, եւ այլ ինչ ինքն առնչութիւնն. վասն զի որ ինչ մտածի ի յԱստուած, մտածի որպէս զենթադրեալ ենթակայացող: Սակայն՝ կարէ իմն այնց, որք ասին զԱստուծոյ, իմանիլ թարց այլոյ, ոչ ըստ կերպի վերլուծութեան, այլ ըստ կերպի արդէն ասացելոյ ի մարմնոջ պ[րակին]:

որք առադրին Աստուծոյ ի բացաբարչման՝ ըստ ինքեան մտածի, այլոց պարագրեցելոց, լիցի իմն ենթակայացող եւ հետեւապէս անձն, մինչ իցէ ի բնութեան իմացականի: Ապա այժմ, որպէս ընդ զնիլն յատկութեանց անձնականաց յԱստուծում, ասեմք զերիս անձինս, այդպէս ընդ բացահեռանալն յատկութեանց անձնականաց ի ձեռն իմացման, վերամնացէ ի մտածման մերում բնութիւն աստուածային որպէս զենթակայացող եւ որպէս զանձն: Եւ այսու եղանակաւ կարէ իմանիլ թէ առնուցու զբնութիւն մարդկային բանիլ իւրոյ ենթակայութեան կամ անձնաւորութեան:

Առ երկրորդն ասելի է, թէ նաեւ ընդ պարագրիլն ի ձեռն իմացման անձնաւորութեանց երկց անձանց, վերամնացէ իմացման մերում մի անձնաւորութիւն Աստուծոյ, որպէս իմանան Հրեայք, առ որ կարացէ եղբիւլ առումն, որպէս այժմիկ ասեմք զնա եղբիւլ առ անձն Բանին:

Առ երրորդն ասելի է, թէ, ընդ բացաբարչիլն անձնաւորութեան ի ձեռն իմացման, ասի ոչ ինչ վերամնալ՝ ըստ կերպի վերլուծութեան, իբրու թէ այլ իմն իցէ, որ ենթարկի առնչութեան, եւ այլ ինչ ինքն առնչութիւնն. վասն զի որ ինչ մտածի ի յԱստուած, մտածի որպէս զենթադրեալ ենթակայացող: Սակայն՝ կարէ իմն այնց, որք ասին զԱստուծոյ, իմանիլ թարց այլոյ, ոչ ըստ կերպի վերլուծութեան, այլ ըստ կերպի արդէն ասացելոյ ի մարմնոջ պ[րակին]:

²¹ P: վերաբերին.
²² W: յարթութեամբն.
²³ W: այսմ.
²⁴ P: այս.
²⁵ W: գ—ին.
²⁶ W om.

այլ ըստ կերպի արդէն իսկ ասացե-
լոյն²⁷ :

Articulus 4

Յաղագս չորրորդին :

Երեւի թէ մի անձն ոչ կարէ առ-
նուլ զստեղծեալ բնութիւնն առանց
միւսոյն :

Քանզի անբաժանեալ²⁸ են զործք
Երրորդութեանն, որպէս ասէ Օդոս-
տինոս ի գիրս Ենչերիզիօն : Վասն
զի՝ որպէս երից անձանցն է մի էութիւն²⁹,
այսպէս եւ մի ներգործութիւն : Այլ
առնուլ է ներգործութիւն³⁰ իմն : Ապա
ուրեմն՝ ոչ կարէ պատկանիլ միոյ
աստուածային անձինն, որ ոչ
պատկանեացի միւսոյն :

Դարձեալ՝ որպէս³¹ ասեմք զանձն
Որդոյ մարմնացեալ, այսպէս եւ ըզ-
բնութիւնն : Քանզի բոլոր աստուա-
ծային բնութիւնն ի միումն յիփոս-
թագեացն իւրոց է մարմնացեալ, որ-
պէս ասէ Դամասկացին ի յերրորդ
գիրս իւր : Այլ՝ բնութիւնն է հասարակ
երից անձանցն : Ապա ուրեմն եւ
առումն :

Դարձեալ՝ որպէս մարդկային բը-
նութիւնն ի Քրիստոս է առեալ ի
յԱստուծոյ, այսպէս եւ մարդիկ՝ առ-
եալ լինին ի նմանէ շնորհօք, ըստ
այնմ որ ասէ Հռոմ. Ժդ. քանզի
Աստուած զնա ընկալաւ : Այլ՝ առումն
այս վերաբերի առ ամենայն
անձինն : Ապա ուրեմն եւ առաջինն :

Այլ՝ ընդդէմ է, զոր ասէ Դիոնե-

Պրակ չորրորդ :

Արդեօք մի անձն կարիցէ թարց այ-
լոյ առնուլ զբնութիւն ստեղծեցեալ : Առ
չորրորդն այսպէս յառաջանայ : Երեւի
թէ մի անձն ոչ կարիցէ առնուլ զբնութիւն
ստեղծեցեալ ընդ ոչ առնուլն [ա]յլոյ : Քանզի
անբաժանելիք են զործք Երրորդութեանն,
որպէս ասէ Օդոստինոս ի յէնգալիստինն :
Արդ՝ որպէս երից անձանց է մի էութիւն,
այդպէս եւ մի զործողութիւն : Իսկ՝
առնուլն է զործողութիւն իմն : Ապա
ուրեմն՝ ոչ կարէ յարմարիլ միում
անձին աստուածայնոյ, որ ոչ յարմարիցի
այլում :

Դարձեալ՝ որպէս ասեմք զանձն
Որդոյ մարմնացեալ, այդպէս եւ զբնութիւն
զի բոլոր բնութիւն աստուածային
ընդ միում իւրոց հիփոստագիւց
ներմարմնացաւ, որպէս ասէ
Դամասկացին ներրորդում մատենի :
Իսկ՝ բնութիւն հասարակ է երից
անձանց : Ապա ուրեմն եւ առումն :

Դարձեալ՝ որպէս բնութիւն մարդ-
կային ի Քրիստոս առեցեալ է յԱստուծոյ,
այդպէս նաեւ մարդիք ի ձեռն
շնորհաց առնանի[ն] ի նմանէ ըստ
այնմ Հռոմայեցոց 14. Աստուած է
հասարակ զնա : Իսկ՝ առումն այս
հասարակաբար պատկանի առ ամե-
նայն անձին [ս] : Ապա ուրեմն եւ
առաջինն :

Այլ է ընդդէմն, զի Դիոնէսիոս,

²⁷ P prima manus: ասացելոց.
²⁸ P. անբաժանելի, W: անբաժանել.
²⁹ W: է միութիւն.
³⁰ W om: այլ՝ առնուլ է ներգործութիւն.
³¹ W om.

սիոս ի յերկրորդ գլուխ Աստուածա-
յին Անուանցն. խորհուրդ³² մարմ-
նատութեանն վերաբերիլ առ եզական
աստուածարանութիւնն, ըստ որում
ասի ինչ զանազանեալ ի յաստուա-
ծային անձինն :

Պատասխանի. ասելի է, թէ, որ-
պէս ասացաւ, առումն երկու ինչ նը-
շանակէ, այսինքն զգործ առողին եւ
զկողար առմանն : Արդ՝ զործ առ-
ողին յառաջանալ ի յաստուածային զօ-
րութենէն, որ է հասարակ երից ան-
ձանցն, այլ կողար առմանն է անձն,
որպէս եւ ասացանք : Վասն այսորիկ՝
որպէս եւ ասացանք : Վասն այսորիկ՝
որ ինչ է զործոյն ի յառումն, է հա-
սարակ երից անձանցն, այլ այն որ
վերաբերի առ բան կողարին պատ-
կանի միայն միոյ անձին : Քանզի՝
երեք անձինքն արարին զի մարդկա-
յին բնութիւնն միաւորեացի ընդ միոյ
անձին Որդոյն :

Արդ՝ առ առաջինն ասելի է, թէ
առարկութիւնն այն յառաջ գալի
կողմանէ զործոյն, եւ հետեւէր եզ-
րակացութիւնն, թէ միայն նշանա-
կէր զներգործութիւնն առանց կո-
լարին, որ է անձն :

Առ երկրորդն ասելի է, թէ բնու-
թիւն ասի մարմնացեալ, որպէս եւ
առող, պատճառաւ անձինն, որ-
եղերեալ իսկ է միաւորութիւնն, որ-
պէս եւ³³ ասացանք, այլ ոչ ըստ այ-
նրմ որ է հասարակ երից անձանցն :
Եւ արդ՝ ասի բոլոր աստուածային
բնութիւնն մարմնացեալ, ոչ զի իցէ
մարմնացեալ ի յամենայն անձինն,
այլ զի ոչինչ պակասի ի կատարե-
լութենէ աստուածային բնութեանն
մարմնացեալ անձինն :

Առ երրորդն ասելի է, թէ առումն

³² P: խորհուրդ, W: խորհուրդ.

2. գլուխ յաղագս Աստուածայնոց
Անուանց. զխորհուրդ ներմարմնու-
թեան ասէ պատկանիլ³ առ բաժանե-
ցեալ որիչ աստուածարանութիւն,
ըստ որում արդարեւ իմն որոշաբար
ասի զանձանց աստուածայնոց :

Պատասխանեմ ասելով թէ, որպէս
ասացաւ պ. 1 այս իս. առումն զեր-
կուս ներբերէ, այսինքն զներգործու-
թիւնն առողին եւ զեզր առման : Արդ՝
ներգործութիւնն առողին յառաջանայ
ի յաստուածայնոյ զօրութենէ, որ է
հասարակ երից անձանց : Իսկ եզր
առման է անձն որպէս ասացաւ կո-
չեցեալ տեղոյ : Եւ վասն այնորիկ՝
այն որ է զործողութեան ի առման,
է հասարակ երից անձանց, իսկ այն
որ պատկանի առ բան եզր, պատ-
կանի այնպէս միում անձին, որ ոչ
այլում : Քանզի՝ երեք անձինքն ա-
րարին որպէս զի բնութիւն մարդկա-
յին միաւորիցիւր միում անձին Որդ-
ւոյ :

Առ առաջինն ապա ուրեմն ասելի
է, թէ բանն այն յառաջանայ ի կող-
մանէ զործողութեան եւ հետեւիցիւր
եզրակացութիւնն, եթէ գայն միայն
զործողութիւնն ներբերիցէր թարց
է եզր, որ է անձն :

Առ երկրորդն ասելի է, թէ բնու-
թիւնն ասի մարմնացեալ, որպէս եւ
առող, բանիւ անձին, առ որ եզե-
րեալ է միաւորում [ն], որպէս ասա-
ցաւ պ. 1 եւ 2 այս իս. այլ ոչ ըստ
որում է հասարակ երից անձանց :
Բայց ասի բոլոր բնութիւնն աստ-
ուածային մարմնացեալ, ոչ զի իցէ
մարմնացեալ ի համայն անձինն,
այլ վասն զի ոչ ինչ է պակաս զկա-
տարելութենէ աստուածայնոյ բնու-
թեան անձին մարմնացելոյ :

Առ երրորդն ասելի է, թէ առումն,

³ Ms: պատկանել.

մըն, որ լինի շնորհօք որդեգրու-
թեանն, եղերի առ հաղորդութիւն
իմն աստուածային բնութեանն, ըստ
նմանութեանն առ բարութիւնն նո-
րին, ըստ այնմ որ ասէ յերկրորդ
Պետրոս ա. վիմակակիցք աստուա-
ծային բարութեանն, եւ այլն: Եւ
վասն այսորիկ՝ այսպիսի առումս է
հասարակ երկրց անձանցն ի կողմանէ
սկզբանն եւ ի կողմանէ եղերին:
Այլ՝³⁴ առումն որ է շնորհօք միա-
ւորութեանն է հասարակ ի կողմանէ
սկզբանն, այլ ոչ ի կողմանէ եղերին,
որպէս եւ ասացան:

որ եղանի ի ձեռն շնորհաց որդե-
գրութեան, եղերի առ հաղորդակ-
ցութիւն իմն աստուածայնոյ բնու-
թեան ըստ իմիք նմանութեանն առ
բարութիւնն նորին, ըստ այնմ 2.
Պետր. 1. զի բաժանորդք եղանի-
ցիմք աստուածայնոյ բնութեան, եւ
այլն: Եւ վասն այնորիկ՝ այնպիսի
առումն է հասարակ երկրց անձանց
ի կողմանէ սկզբանն եւ ի կողմանէ ե-
ղեր: Իսկ՝ առումն որ է ի ձեռն շնոր-
հի միաւորութեան, է հասարակ ի
կողմանէ սկզբանն, այլ ոչ ի կողմանէ
եղեր, որպէս ասացաւ ի մարմ. պ.
եւ պ. 2 այս խ:

Articulus 5

Յաղագս հինգերորդին:

Երեւի թէ ոչ այլ անձն աստուա-
ծային կարէր³⁵ առնուլ զմարդկային
բնութիւնս, բաց ի յանձն Որդոյն:

Պրակ ե. երրորդ:
Արդեօք ո՛ր եւ իցէ անձն աստուածա-
յին կարացեալ իցէ առնուլ զբնու-
թիւն մարդկային:

Առ հինգերորդն այսպէս յառաջա-
նայ: Երեւի թէ ոչ ոք այլ անձն աստ-
ուածային կարացեալ իցէ առնուլ
զբնութիւն մարդկային, բաց ի յանձ-
նէ Որդոյն:

Քանզի ի ձեռն այսպիսուոյ առման
եղեւ թէ Աստուած իցէ որդի մար-
դոյ: Իսկ՝ անյարմար լինէր, թէ գոլ
որդի մարդոյ յարմարիցիւր Հօր կամ
Որդոյն սուրբ, զի այս շրջիցիւր ի
չիոթումն աստուածայնոց անձանց:
Ապա ուրեմն՝ Հայր կամ Որդին սուրբ
ոչ կարաց առնուլ զմարմին:

Դարձեալ՝ ի ձեռն ներմարմնու-
թեան աստուածայնոյ մարդիկ ստա-
ցան զորդեգրութիւն ըստ այնմ
[Հոովմայեցոց] 8. ոչ առիք զհոգի
ծառայութեան միւսանգամ յերկիւղ.
այլ զհոգի որդեգրութեան: Իսկ՝ որ-
դիութիւն որդեգրական է հաղորդե-
ցեալ նմանութիւն որդիութեանն բնա-
կանի, որ ոչ յարմարի, ոչ Հօր եւ

Քանզի՝ այսպիսի առմամբս ե-
ղեալ է, զի Աստուած լինիցի որդի
մարդոյ: Այլ՝ անդէպ իմն էր, զի
լինելն որդի մարդոյ պատկանիւր
Հօր կամ Հօրդոյն սուրբ, քանզի այս
դասնայր ի չիոթումն աստուածա-
յին անձանցն: Ապա ուրեմն՝ Հայր
կամ Հօրդին սուրբ ոչ կարէին առ-
նուլ մարմին:

Դարձեալ՝ աստուածային մարմ-
նառութեամբն հասան³⁶ մարդիկ յոր-
դեգրութիւն որդոց³⁷, ըստ այնմ որ
ասէ Հոովմայեցոց Ը. ոչ առիք զհոգի

³³ W om.
³⁴ W om.
³⁵ P: կարէ.
³⁶ W: հասանին.
³⁷ W: որդո.

ծառայութեանն միւսանգամ յերկիւղ,
այլ զհոգի որդեգրութեանն³⁸: Այլ
արդ՝ որդեգրական որդիութիւնն է
հաղորդեալ նմանութիւնն³⁹ բնական
որդիութեանն, որ ոչ պատկանի Հօր
եւ ոչ Հօրդոյն սուրբ: Ուստի ասէ
Հոով. Ը. գորս յառաջն քանաչեաց
եւ նախասահմանեաց կերպարանա-
կից լինել պատկերի որդոյ իւրոյ:
Ապա ուրեմն՝ երեւի թէ ոչ այլ⁴⁰
անձն կարէր մարմնանալ բաց ի
յանձնէ Որդոյն:

Դարձեալ՝ Որդին ասի առաքեալ
եւ ծնեալ ժամանակաւոր ծննդեամբ,
ըստ այնմ որ է⁴¹ մարմնացեալ: Այլ՝
Հօրն ոչ պատկանի առաքիլն, զի եւ
անձնանելի իսկ է, որպէս ցուցաւ
յառաջնումն մասին: Ապա ուրեմն՝
զոնեայ անձն Հօր ոչ կարէր մարմ-
նանալ:

Այլ ընդդէմ: Ձոր ինչ կարէ Որ-
դին, նայ եւ կարէ Հայր եւ Հօրդին:

Պատասխանի: Ասելի է, թէ, որ-
պէս ասացաւ, առումն երկու ինչ նը-
շանակէ, այսինքն զչորժ առողին եւ
զկոպար առմանն: Արդ՝ սկիզբն զոր-
ծոյն է աստուածային զօրութիւնն,
իսկ կոպար՝ անձնն: Այլ՝ աստուա-
ծազաւրութիւնն⁴² հասարակաբար եւ
անզանազանապէս ունի զինքն առ ա-
մենայն անձինս: Նաեւ նոյնն է հա-
սարակ բան անձնաւորութեանն ի
յերիս անձինսն, թէպէտ անձնական

³⁸ P prima manu; որդիական.
³⁹ P: —բնանն, W: —բնան.
⁴⁰ P om.
⁴¹ P om.
⁴² W: աստուածային զօրութիւնն.

ոչ Որդոյն սուրբ: Ուստի ասի Հոով.
8. գորս նախագիտեաց եւ նախասահ-
մանեաց համակերպս լինել պատկերի
որդոյ իւրոյ: Ապա ուրեմն՝ երեւի
թէ ոչ ոք այլ անձն կարացեալ իցէ
մարմնանալ բաց ի յանձնէ Որդոյն:

Դարձեալ՝ Որդին ասի առաքե-
ցեալ եւ ծնեցեալ ծննդեամբ ժամա-
նակաւորաւ ըստ որում ներմարմնա-
ցաւ: Իսկ՝ Հօր ոչ յարմարի առա-
քիլ, որ նաեւ է անձնանելի, որպէս
յառաջնում մասին ասացաւ, խնդ.
32, պ. 3 եւ խ. 43, պ. 4: Ապա ու-
րեմն՝ զոնեա անձն Հօր ոչ կարաց
ներմարմնանալ:

Այլ է ընդդէմն, զի զոր ինչ կարէ
Որդին, կարէ Հայր եւ Որդին սուրբ,
այլազգ ոչ լինէր նոյն կարողութիւն
երկրց անձանց: Իսկ Որդին կարաց
մարմնանալ: Ապա ուրեմն՝ նմանա-
պէս Հայր եւ Որդին սուրբ:

Պատասխանեմ ասելով, թէ, որ-
պէս ասացաւ պ. 4 նախ. առումն զեր-
կուս ներբերէ, այսինքն զինքն ներ-
գործութիւն առողին եւ զեզր առ-
ման: Իսկ սկիզբն ներգործութեան է
զօրութիւն աստուածային, բայց
եզրն է անձն: Արդ՝ զօրութիւն աստ-
ուածային հասարակաբար եւ ան-
տարբերաբար ունի զինքն առ ամե-
նայն անձինս: Եւ եւս նոյն է հասա-
րակ բան անձնաւորութեան յերիս
անձինս, թէպէտ յատկութիւնք անձ-
նականք են տարբերք: Արդ՝ ի յո-
րում եւ իցէ ժամանակի, երբ զօրու-

4 Ms: ի.

յատկութիւնքն են զանազանեալք: Արդ՝ յորժամ զօրութիւնն անզանազանապէս ունի զինքն առ բազումս, կարէ առ իւրաքանչիւր ոք ի նոցանէ եզերել զգործ իւր, որպէս յայտ է ի բնական զօրութիւնսն, որ ունին զինքեանս առ հակակայսն, յորոց զիւրաքանչիւրն կարեն⁴³ առնել: Ապա ուրեմն՝ այսպէս աստուածային զօրութիւնն կարէր միաւորել ըզմարդկային բնութիւնս ընդ անձին չօր կամ չօրոյն սրբոյ, որպէս միաւորեաց ընդ անձին Որդոյն: Եւ վասն այսորիկ՝ ասելի է թէ Հայր կամ Հոգին սուրբ կարէր առնուլ մարմին որպէս եւ Որդին:

Արդ առ առաջինն ասելի է, թէ ժամանակաւոր որդիութիւնն, որով Քրիստոս ասի որդի մարդոյ, ոչ բաղկացուցանէ զանձն նորին, որպէս յաւիտենական որդիութիւն, այլ է համահետեւեալ իմն ժամանակաւոր ծննդեանն: Ուստի՝ թէ ըստ այսմ եզանակի անուն որդիութեանն փոխադրելու առ Հայր կամ Հոգին սուրբ, [ոչ] հետեւէր շփոթումն աստուածային անձանցն:

Առ երկրորդն ասելի է, թէ որդեգրական որդիութիւնն է հազորդեալ⁴⁴ իմն նմանութիւն բնական որդիութեանն, եւ լինի ի⁴⁵ մեզ ի չօրէ, որ է սկիզբն բնական որդիութեանն, եւ պարզեւով չօրոյն սրբոյ, որ է սէր չօր եւ Որդոյ, ըստ այնմ որ ասէ Գաղատացոց դ. առաքեաց Աստուած զհոգի Որդոյ իւրոյ ի սիրտս մեր, որ աղաղակէ, արքա, հայր: Վասն այսորիկ՝ որպէս ընդ մարմնանալ Որդոյն առաք զորդեգրական որդիութիւնն առ նմանու-

⁴³ P W: կարէ.
⁴⁴ W: հազորդ.
⁴⁵ W om.

թիւն իմն անտարբերաբար ունի զինքն առ բազումս, կարէ առ իւրաքանչիւրս նոցին եզերել զգործողութիւն իւր: Որպէս յայտ է ի կարողութիւնս բնականս, որք ունին զինքեանս առ հակադրեցեալս, որոց զերկաքանչիւրն կարեն առնել: Ապա ուրեմն՝ այսպէս զօրութիւնն աստուածային կարաց միաւորել ընդ անձին չօր կամ ընդ⁵ Որդոյն սրբոյ ըզբնութիւն⁶ մարդկային, որպէս միաւորեաց զայն ընդ անձին Որդոյ: Եւ վասն այսորիկ՝ ասելի է թէ Հայր կամ Որդին սուրբ կարաց առնուլ ըզմարմին, որպէս եւ⁷ Որդին:

Առ առաջինն ասա ուրեմն ասելի է, թէ որդիութիւնն ժամանակաւոր, որով Քրիստոս ասի որդի մարդոյ, ոչ համակացոյց զանձն նորին, որպէս որդիութիւնն յաւիտենական, այլ է իմն համահետեւող ծննդեան ժամանակաւորի: Ուստի՝ եթէ այսու եղանակաւ անուն որդիութեան առ Հայր կամ առ Որդին սուրբ անդրաբերիցիւր, ոչինչ շփոթումն հետեւեցիւր աստուածայնոց անձանց:

Առ երկրորդն ասելի է, թէ որդիութիւնն որդեգրական է հազորդեցեալ նմանութիւն իմն որդիութեան բնականի, բայց եղանի ի մեզ առադրելաբար ի չօրէ, որ է սկիզբն որդիութեան բնականի եւ ի ձեռն պարզեւաց չօրոյն սրբոյ, որ է սէր չօր եւ Որդոյ, ըստ այնմ առ Գաղատացիս 4. առաքեաց Աստուած զոգի⁸ Որդոյ իւրոյ ի սիրտս մեր, որ աղաղակէ. արքայ, հայր: Եւ վասն այնորիկ՝ որպէս ի ձեռն Որդ-

⁵ Posterius superadditum.
⁶ » »
⁷ » »
⁸ Ms: գորգի.

թիւն բնական որդիութեան նորին, այսպէս, եթէ Հայր էր մարմնացեալ, ընդունէաք զորդեգրական որդիութիւնն ի նմանէ իբր ի յսկզբնէ բնական որդիութեան եւ ի չօրոյն սրբոյ իբր ի հասարակ կապակցութենէ չօր եւ Որդոյ:

Առ երրորդն ասելի է, թէ պատկանի չօր լինելն անձնանելի ըստ յաւիտենական ծննդեանն, զոր⁹ ոչ բառնայր ժամանակաւոր ծնունդն: Իսկ առաքել ասի Որդին ըստ մարմնառութեանն, վասն զի է յայլմէ՝, առանց որոյ [ոչ] բաւական էր մարմնառութիւնն առ բան առաքմանն:

ւոյ մարմնացելոյ առաք զորդիութիւն⁹ որդեգրական ի նմանութիւն որդիութեան նորին բնականի, այդպէս, ի ձեռն չօր¹⁰ մարմնացելոյ, վերընդունիցէք զորդեգրական որդիութիւն ի նմանէ իբրեւ յսկզբ[ն]է բնականի որդիութեան եւ ի չօրոյն սրբոյ իբրեւ ի¹¹ շաղկապէ հասարակէ չօր եւ Որդոյ:

Առ երրորդն ասելի է, թէ չօր յարմարի զոլ անձնանելի ըստ ծննդեան յաւիտենականի, զոր ոչ արտաքսիցէր ծնունդն ժամանակաւոր: Բայց՝ առաքել ասի [զ] որդւոյն Աստուծոյ ըստ ներմարմնութեանն, այնու զի յայլմէ է, թարց որոյ ներմարմնութիւնն ոչ բաւականացէր առ բան առաքման:

Articulus 6

Յաղագս վեցերորդին:

Պրակ դ. երրորդ: Արդեօք յոլովք անձինք աստուածայինք կարիցեն առնուլ զմի թուով բնութիւն:

Առ վեցերորդն այսպէս յառաջանայ: Երեւի թէ երկու անձինք աստուածայինք ոչ կարիցեն առնուլ զմի եւ զնոյն թուով բնութիւն:

Երեւի թէ երկու անձինքն ոչ կարեն առնուլ զմի եւ զնոյն թուով բնութիւնն:

Քանզի՝ ըստ այսմիկ լինէր մի մարդ կամ բազում: Այլ՝ ոչ կարէ լինել բազում: Քանզի՝ որպէս մի աստուածային բնութիւնն ի բազում անձինսն ոչ կարէ⁴⁷ լինել բազում աստուածք, այսպէս մարդկային բնութիւնն ի բազում անձինսն ոչ կարէ⁴⁸ լինել բազում մարդիկ: Նմապէս եւ ոչ կարէ լինել մի մարդ, որ զի մի մարդն է «այս մարդ», որ ցուցանէ զմի անձն, եւ ըստ այսմ բառնիւր զանազանութիւն աստուա-

Քանզի ի յենթադրելն այսմ՝ կամ լինէին մի մարդ, կամ յոլովք: Իսկ ոչ յոլովք, զի, որպէս մի բնութիւնն աստուածային ի յոլովս անձինս ոչ երեւի զոլ յոլով աստուածք, այդպէս մի բնութիւն մարդկային ի յոլովս անձինս ոչ երեւի զոլ յոլով մարդիք: Նմանապէս նաեւ ոչ կարիցէին զոլ մի մարդ: Վասն զի մի մարդ է «այս մարդ», որ ցուցանէ զմի անձն եւ այսպ[էս] բառնիցիւր զանազանութիւն երից անձանց աստուածայնոց,

⁴⁶ W: ըի.
⁴⁷ P: կարէ.
⁴⁸ P W: կարէ.

⁹ Ms: գորդեգրութիւն.
¹⁰ Postea superadditum.
¹¹ Postea superadditum.

ծայնոց անձանցն, որ է անուպա իմն: Ապա ուրեմն՝ երկու կամ երեք անձինքն ոչ կարեն առնուլ զմի մարդկային բնութիւն:

Դարձեալ՝ առումն եղերի առ միութիւն անձինն, որպէս եւ ասացան: Այլ՝ ոչ է մի անձն Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն սրբոյ: Ապա ուրեմն՝ երեք անձինքն ոչ կարեն առնուլ զմի մարդկային բնութիւն:

Դարձեալ՝ Դամասկացին ասէ յերրորդ զիրա իւր, եւ Օգոստինոս յառաջին զիրա Երրորդութեանն, թէ ի մարմնաութեանէ Որդոյն Աստուծոյ հետեւի զի զոր ինչ ասի զորդոյն մարդոյ, ասացի եւ⁴⁹ զորդոյն Աստուծոյ: Արդ՝ եթէ երեք անձինքն առնուին զմի մարդկային բնութիւն, հետեւէր զի զոր ինչ ասի զիւրաքանչիւր երկու անձանցն, ասիւր եւ ըզմարդոյն այն եւ անդրադարձապէս՝ որ ինչ ասացեալ լինէին⁵⁰ զմարդոյն այն կարէին ասիլ եւ զիւրաքանչիւր երկու անձանցն: Արդ՝ այսպէս այն որ ինչ է յատուկ Հօր, այսինքն ծընանն զՈրդին ի յաւիտենից, ասիւր զմարդոյն այն, նաեւ ասիւր⁵¹ զՈրդոյն Աստուծոյ, որ է անպատշաճ իմն: Ապա ուրեմն՝ ոչ է կարելի⁵² որ երեքեան աստուածային անձինքն առնուցուն զմի մարդկային բնութիւնն:

Այլ ընդդէմ. մարմնացեալ անձն ենթակայանայ երկուց բնութեանցն, այսինքն աստուածայնոյն եւ մարդկայնոյն: Այլ՝ երեք անձինքն կա-

49 P W manu posteriori.
50 W: որ ինչ ասիւր.
51 P: այլ, կարէին ասիլ.
52 P: կարել.
53 P prima manus: կարէին.
54 P om.

որ է անյարմար: Ոչ ապա ուրեմն երկու կամ երեք անձինք կարեն առնուլ զմի բնութիւն մարդկային:

Դարձեալ՝ առումն եղերի առ միութիւն անձին, որպէս ասացաւ պ. 2 այս իս. իսկ ոչ է մի անձն Հօր եւ Որդոյ եւ Ոգոյն Սրբոյ: Ապա ուրեմն՝ ոչ կարեն երեք անձինք առնուլ զմի բնութիւն մարդկային:

Դարձեալ՝ Դամասկացին ասէ ներբորդում մատենի եւ Օգոստինոս ի 1. յազապս Երրորդութեան, զի ի ներմարմնութեանէ Որդոյն Աստուծոյ հետեւի թէ, որ ինչ ասի զորդոյն Աստուծոյ, ասի զորդոյն մարդոյ եւ հակադարձեալ: Ապա ուրեմն՝ եթէ երեք անձինք առնուցուն զմի բնութիւն մարդկային, հետեւիւր թէ որ ինչ ասի զիւրաքանչիւրոց երկու անձանց, ասիցիւր զմարդոյն զայնմանէ եւ հակադարձաբար՝ որք ասիցէին զմարդոյն զայնմանէ կարիցէին ասիլ զիւրաքանչիւրոց երկու անձանց: Ապա ուրեմն՝ այսպէս այն որ է յատուկ Հօր, այսինքն ծնանիլ զՈրդի ի յաւիտենից, ասիցիւր զայնմանէ մարդոյ եւ հետեւաբար ասիցիւր զՈրդոյն¹² Աստուծոյ, որ է անպատկան: Ապա ուրեմն՝ ոչ է կարելի թէ երեք անձինք աստուածայինք առնուցուն զմի բնութիւն մարդկային:

Այլ՝ է ընդդէմն. անձն ներմարմնացեալ ենթակայանայ¹³ ի յերկու բնութիւնս, այսինքն յաստուածայնում եւ ի մարդկայնում: Իսկ երեք անձինք կարեն ենթակայանալ ընդ միում բնութեան աստուածայնոյ: Ապա ուրեմն՝ նաեւ կարեն ենթակա-

12 Ms; զորդոյն.
13 Manu posteriori corr.

րեն⁵³ ենթակայանալ միոյ բնութեան աստուածայնոյ: Ապա ուրեմն՝ կարեն ենթանկիլ եւ ի⁵⁴ միոյ մարդկային բնութիւն առեալ յերկու անձանցն:

Պատասխանի. ասելի է, թէ, որպէս վերնագոյնաւ ասացաւ, ի միաւորութենէ Հոգոյն եւ մարմնոյն լինի ի Քրիստոս ոչ նոր անձն եւ ոչ նոր իփօսագիս, այլ լինի մի բնութիւն⁵⁵ առեալ ի յանձն կամ իփօսագիսն աստուածային: Որ ոչ լինի զաւրութեամբ մարդկային բնութեանն, այլ զօրութեամբ աստուածային անձինն: Արդ՝ է այսպիսի որպիսութիւն աստուածային անձանցն, զի մինն ի նոցանէ ոչ արտաքսէ զմիւսն ի հաղորդակցութենէ նոյն բնութեանն, այլ միայն ի հաղորդութենէ նոյն անձինն: Արդ՝ զի ի խորհուրդ մարմնաութեանն բոլոր բան արարելոյն է զօրութիւն արարողին, որպէս ասէ Օգոստինոս ի թուխտն որ առ Վօլուղիանոս, առաւել վասն այսմ իրի ենթադատելի է ըստ որպիսութեան թաղատելի է ըստ որպիսութեան աստուածային առող անձինն, քան ըստ որպիսութեան առեալ մարդկային բնութեանն: Ապա ուրեմն՝ ոչ է [ան]կարելի աստուածային անձանցն զի երկուքն կամ երեքն առնուցուն զմի մարդկային բնութիւն: Սակայն՝ լինէր անկարելի առնուլն զմի իփօսագիս կամ զմի մարդկային անձն, որպէս ասէ Անսելմոս, ի զերս Կուսական Յղութեանն, թէ բազում անձինք ոչ կարեն առնուլ զմի եւ զնոյն մարդն ի միութիւն անձին⁵⁶:

Արդ՝ առ առաջինն ասելի է. զԸ՝

53 W prima manus, P W: միութիւն.
56 W prima manus մի անձն.

յանալ ընդ միում բնութեան մարդկայնոյ, այսինքն այնպէս թէ իցէ մի բնութիւն մարդկային առեցեալ ի յերկու անձանց:

Պատասխանեմ ասելով թէ. որպէս ի վեր ասացաւ իս. 2, պ. 1 առ 2, ի միաւորմանէ Հոգոյն եւ մարմնոյ ի Քրիստոս ոչ եղանի ոչ նոր անձն եւ ոչ նոր հիփօսագիս, այլ եղանի մի բնութիւն առեցեալ ի յանձն կամ ի հիփօսագիս աստուածային: Որ արդարեւ ոչ եղանի ի ձեռն կարողութեան մարդկայնոյ բնութեան, այլ ի ձեռն կարողութեան աստուածայնոյ անձին: Արդ՝ է այնպիսի թէութիւն աստուածայնոց անձանց որ մինն նոցին ոչ արտաքսէ զայլն ի հաղորդութենէ նոյնոյ բնութեան, այլ միայն ի հաղորդութենէ նոյն անձին: Ապա՝ վասն զի ի խորհուրդ ներմարմնութեան բոլոր բան արարելոյ է կարողութիւն առնողին, որպէս ասէ Օգոստինոս ի թուղթան առ Վուլուսկանոս, առաւել շուրջ զայսու դատելիք է ըստ թէութեան աստուածայնոյ անձին առողին, քան ըստ թէութեան մարդկայնոյ բնութեան առեցելոյ: Այսպէս, ապա ուրեմն, ոչ է անկարելի աստուածայնոց անձանց, որպէս զի երկու կամ երեքն առնուցուն զմի բնութիւն մարդկային: Սակայն՝ լինէր անկարելի զի առնուցուն զմի հիփօսագիս կամ զմի անձն մարդկային, որպէս եւ Անսելմոս ասէ ի 2. մատենի «Ընդէ՞ր Աստուած մարդ», թէ յոլովք անձինք ոչ կարեն առնուլ զմի եւ զնոյն մարդ, այսինքն առ միութիւն անձին:

Առ առաջինն, ապա ուրեմն, ասելի է, թէ ի լինելն այսմիկ դրու-

14 Ms: հաղորդութեան.

բեթէ երեք անձինքն առնուին զմի մարդկային բնութիւն, ճշմարիտ լինէր ասել թէ երեք անձինքն լինէին մի մարդ վասն մի մարդկային բնութեանն, որպէս այժմ ճշմարիտ է ասել թէ են մի Աստուած վասն մի աստուածային բնութեանն: Նաեւ ոչ «մինն» այն նշանակէր զմիութիւն անձինն, այլ զմիութիւն բնութեանն: Քանզի՞ ոչ կարէ առարկիլ, զի յայնմանէ՝ որ երեք անձինքն են մի մարդ, լինէին մի պարզաբար: Վասն զի՞ ոչինչ արդեւու ասել զի մարդիկք, որ են յոլովք պարզաբար, լինին մի ըստ իրաց ինչ, այսինքն մի ժողովուրդ: Եւ այսպէս ասէ Օգոստինոս ի վեցերորդ զիրս Երրորդութեանն. զանազան են բնութեամբ հոգի մարդոյն եւ հոգին Աստուծոյ, այլ յարելովն լինի մի հոգի, ըստ այնմ որ ասէ յառաջին Կորնթացոց զ. որ մերձանա ի յԱստուած, մի հոգի է:

Առ երկրորդն ասելի է. զբեթէ⁵⁷ [երեք] անձինքն առնուին զմի մարդկային բնութիւն, մարդկային բնութիւնն լինէր առեալ ոչ ի միութիւն միոյ անձին, այլ ի միութիւն իւրաքանչիւր անձանցն, այսինքն զի, որպէս աստուածային բնութիւնն ունի բնական միութիւն ընդ իւրաքանչիւր անձանցն, այսպէս մարդկային բնութիւնն ունէր միութիւն ընդ իւրաքանչիւրոցն՝ առամբն:

Առ երրորդն ասելի է, թէ ի խորհուրդ մարմնառութեան լինի հարդուութիւն յատկութեանցն վերաբերելոցն առ բնութիւնն: Ուստի՞

⁵⁷ P: էթէ.

թեան, այսինքն թէ երեք անձինք առնուցուին զմի բնութիւն մարդկային, ճշմարիտ լինէր ասել թէ երեք անձինք իցէին մի մարդ յարդու միոյ բնութեան մարդկայնոյ: Քանզի՞ որպէս այժմիկ ճշմարիտ է ասել թէ երեք անձինք են մի Աստուած յարդու միոյ բնութեան աստուածայնոյ, այսպէս լինէր ճշմարիտ ասել թէ իցէին մի մարդ յարդու մի բնութեան մարդկայնոյ: Եւ ոչ բոսս այս «մի» ներբերէ զմիութիւն անձինն, այլ զմիութիւն ի բնութեան մարդկայնոյ: Քանզի՞ ոչ կարիցէր՝ ձեռնարկել յայտմանէ, թէ երեք անձինք են մի մարդ, թէ իցէին մի պարզաբար: Զի ոչինչ արդեւու ասել, թէ մարդիք, որք են յոլով պարզաբար, իցեն մի որքան առ իմն, հիկէն մի ժողովուրդ: Եւ որպէս Օգոստինոս ասէ ի 6. Յաղագս Երրորդութեան, զանազան է բնութեամբ ողին Աստուծոյ եւ ողի մարդոյն, այլ՝ ներշնչելով եղանի մի հոգի ըստ այնմ, 1. Կորնթ. 6. որ առյեմուցու յԱստուած, է մի ոգի:

Առ երկրորդն ասելի է, թէ ի յեղանիլ այսու զբութեան, բնութիւն մարդկային լինէր առեցեալ ի միութիւն իւրաքանչիւրոց անձանց, այսինքն այնպէս թէ որպէս բնութիւն աստուածային ունի զբնական միութիւն ընդ իւրաքանչիւրս անձինն, այդպէս բնութիւն մարդկային ունիցէր զմիութիւն ընդ իւրաքանչիւրս ի ձեռն առման:

Առ երրորդն ասելի է, թէ չուրջ զխորհուրդով ներմարմնութեան եղանի հարդուութիւն յատկութեանց պատկանողաց առ բնութիւնն: Վասն զի որ ինչ յարմարի բնութեան կարեն ստորոգիլ զանձնէ ենթակայացողէ

այնք, որք պատկանին բնութեանն, կարեն ստորոգիլ զանձնէն, որ ենթադրել բնութեանն այն, որ ինչ աստուած բնութեանն նշանակեացի: Արդ՝ զբեթէ երեք անձինքն առնուին զմի մարդկային բնութիւն, կարէին ստորոգիլ զանձնէ Հաւր, այնք որ են մարդկային բնութեանն, եւ այնք որ աստուածային: Սոյն գունակ՝ եւ զանձնէ Որդոյն եւ զՀոգոյն սրբոյ: Այլ ոչ այն որ պատկանէր անձինն Հօր՝ պատճառաւ յատուկ անձինն, կարէր⁵⁸ ստորոգիլ զանձնէ Որդոյն կամ զՀոգոյն սրբոյ, վասն զանազանութեան անձանցն, որ մնային: Ապա ուրեմն՝ կարէր ասիլ թէ, որպէս Հայր է անձին, այսպէս մարդն է [ր]⁵⁹ անձին, ըստ որում «մարդն» այն ենթադրէր վասն անձին Հօր: Իսկ՝ թէ ոք եւ եւս անգրաբայէր ասելով. «մարդն է անձին, Որդին է մարդ», լինէր պատրանք ձեւոյ աստութեանն կամ պատահական: Որպէս եւ այժմ ասեմք զԱստուած դոլ անձին, զի Հայր է անձին, սակայն ոչ կարեմք եղրակացուցանել, թէ Որդին իցէ անձին, թէպէտ իցէ Աստուած:

յայնմիկ բնութեան, որոյ եւ իցէ բնութեան անուամբ նշանակիցի: Ապա՝ նախասացելոյ զբութեան ենթադրել, զանձնէ Հօր կարասցեն ստորոգիլ այնք որք են մարդկայնոյ բնութեան եւ այնք որք են աստուածայնոյ: Եւ նմանապէս զանձնէ Որդու եւ Հոգւոյն սրբոյ: Այլ ոչ այն որ յարմարիցիւր անձին Հօր բանիւ յատկի անձին, կարիցէր առատրիլ անձին Որդւոյ կամ Որդոյն սրբոյ, յարդու զանազանութեան անձանց, որ վերամնայ: Ապա ուրեմն՝ կարիցէր ասիլ թէ, որպէս Հայր է անձին, այդպէս մարդն իցէր անձին ըստ որում բոսս այս «մարդ» ենթադրէր փոխանակ անձին Հօր: Իսկ՝ եթէ ոք անգրաբայնոյ յառաջանայցէր «մարդն է անձին, Որդին է մարդ»¹⁵, ապա ուրեմն Որդին է անձին», լինէր խարէութիւն ձեւոյ աստութեան կամ պատահման: Որպէս եւ այժմ ասեմք զԱստուած դոլ անձին, զի Հայր է անձին, սակայն ոչ կարեմք եղրակացուցանել, թէ Որդին իցէ անձին, թէպէտ իցէ Աստուած:

Articulus 7

Յաղագս եւթերորդին:

Պրակ է. երրորդ: Արդեօք մի անձն աստուածային կարիցէ առնուլ զերկուս բնութիւնս մարդկայինս:

Առ եօթներորդն այսպէս յառաջանայ:

Երեւի թէ մի անձն աստուածային ոչ կարիցէ առնուլ զերկուս բնութիւնս մարդկայինս:

Քանզի՞ բնութիւնն առեցեալ ի խորհուրդ ներմարմնութեան, ոչ ունի զայլ ենթադրեցեալ բաց ի յենթա-

⁵⁸ P: կարէ. ⁵⁹ P: և որդի է; W: և որդին է.

¹⁵ Ms: մարդոյ.

այլ ենթադրեալ քան զենթադրեալ աստուածային անձինն, որպէս յայտ իսկ է ի վերոյասացելոցն: Արդ, եթէ դիցի զո՛ր մի անձն աստուածային առօղ երկուց բնութեանցն մարդկային, լինէր մի ենթադրեալ երկուց բնութեանց նոյն տեսակի, որ երեւի պարունակել զհակասութիւն: Քանզի՛ բնութիւն միո տեսակի ոչ բազմանա եթէ ոչ ըստ զանազանութեան ենթադրելոցն:

Դարձեալ՝ զբնութիւն այս այսպէս լինէր, ոչ կարէ [ը] ասիլ թէ աստուածային մարմնացեալ անձն լինէր մի մարդ, զի ոչ ունենայր մի մարդկային բնութիւն: Նմանապէս եւ ոչ կարէր ասիլ թէ լինէին բազում մարդիկ, զի բազում մարդիկն են զանազան ենթադրութեամբ, եւ անդ լինէր միայն մի ենթադրեալ: Ապա ուրեմն՝ նախասացեալ յառաջադրութիւնս է անկարելի:

Դարձեալ՝ ի խորհուրդ մարմնառութեանն բոլոր աստուածային բնութիւնն է միացեալ ընդ բոլոր առեցեալ բնութեանն, այսինքն իւրաքանչիւր մասին նորին: Քանզի է Քրիստոս կատարեալ աստուած եւ կատարեալ մարդ, բոլոր Աստուած եւ բոլոր մարդ, որպէս ասէ Դամասկացին յերրորդ գիրս իւր: Այլ՝ երկու մարդկային բնութիւնք ոչ կարեն միաւորիլ առ միմեանս, զի պիտոյանայր զի հոգի միոյն լինէր միաւորեալ ընդ մարմնո միւսոյն եւ զի երկօքեան մարմինքն լինէին ի միասին: Եւ այս անքն ի ներս զչիտթումն բնութեանց: Ապա ուրեմն՝ ոչ է կարելի զի աստուածային անձնն առնոյր երկու մարդկային բնութիւնս:

Այլ՝ ընդդէմ է, զի զոր ինչ կարէ Հայր՝ կարէ եւ Որդին: Այլ՝ Հայր,

զբնութիւն անձին աստուածայնոյ, որպէս ի նախասացելոցս յայտ է, պ. նախ. եւ պ. 2 այս խ.: Ապա ուրեմն, եթէ զնիցի զո՛ր անձն աստուածային առօղ զերկուս բնութիւնս մարդկայինս, լինիցէր նոյն ենթադրեցեալ երկուց բնութեանց նոյնոյ տեսակի, որ եւ երեւի ներծալել զհակասութիւն: Քանզի՛ բնութիւն միոյ տեսակի ոչ բազմապատկի, եթէ ոչ ըստ զանազանութեանն ենթադրելոցն:

Դարձեալ՝ այսու զբնութեամբ երկուս, ոչ կարիցէր ասիլ թէ անձն աստուածային ներմարմնացեալ իցէր մի մարդ, վասն զի ոչ ունիցէր զմի բնութիւն մարդկային: Նմանապէս նաեւ ոչ կարիցէր ասիլ թէ իցէր յորով, վասն զի յորով մարդիք են զանազանեցեալք ենթադրութեամբ, եւ անդ իցէր մի ենթադրեցեալ միայն: Ապա ուրեմն՝ նախասացեալ զբնութիւնն է ամենեւիմբ անկարելի:

Դարձեալ՝ ի խորհուրդ ներմարմնութեան բնութիւնն աստուածային է միաւորեցեալ ըստ բոլորի բնութեան առեցելոյ, այս է ընդ իւրաքանչիւրոյ մասի նորին: Զի Քրիստոս է կատարեալ Աստուած եւ կատարեալ մարդ, բոլոր Աստուած եւ բոլոր մարդ, որպէս ասէ Դամասկացին յերրորդում մատենի: Իսկ՝ երկու բնութիւնք մարդկայինք ոչ կարիցէին բոլորապէս ընդ իրերաց միաւորիլ, վասն զի պիտոյանայ, թէ հոգի միոյն իցէր միաւորեցեալ ընդ մարմնոյ միւսոյն եւ թէ նաեւ երկու մարմինք լինիցէին ի միասին, որ ըզչիտթումն ներածիցէր բնութեանց: Ապա ուրեմն՝ ոչ է կարելի թէ մի անձն աստուածային զերկուս բնութիւնս մարդկայինս առնուցու:

Այլ՝ է ընդդէմն, զի զոր ինչ կարէ Հայր, կարէ եւ Որդին: Արդ՝ Հայր

յետ մարմնառութեան Որդոյն, կարէր առնուլ զմարդկային բնութիւնս, այլ ըստ թուոյ քան զոր ասիլ զին: Քանզի ոչ իմիք մարմնառութեամբն Որդոյն է նուազեալ կարողութիւն Հօր կամ Որդոյ: Ապա ուրեմն՝ երեւի թէ՛ Որդին յետ մարմնառութեանն կարէր առնուլ եւ այլ մարդկային բնութիւն՝ բաց ի յայնմանէ զոր էառն:

Պատասխանի. ասելի է, թէ այն, որ կարէ ի մինն եւ [ը] այլ ոչ եւս, ունի կարողութիւն եղբրեալ առ մինն: Այլ՝ կարողութիւն աստուածային անձինն է անհուն եւ ոչ կարէ եղբրիլ առ ստեղծուած իմն: Ուստի՛ ոչ է ասելի թէ աստուածային անձն այնպէս առեալ իցէ զմի մարդկային բնութիւն, մինչ զի ոչ կարիցէ առնուլ զայլ: Քանզի՛ երեւէր հետեւիլ յայնմանէ թէ անձնաւորութիւն աստուածային բնութեանն լինէր այնպէս ըմբռնեալ միով մարդկային բնութեամբն, մինչ զի առ անձնաւորութիւն նորին միւս առեւիլ ոչ կարէ, որ է անկարելի, վասն զի ոչ կարէ անստեղծն ըմբռնիլ ի ստեղծուածոյն: Ապա ուրեմն՝ յայտ է զի, եթէ իմաստութեանն զաստուածային անձն ըստ զօրութեանն, որ է սկիզբն միաւորութեանն, եւ թէ ըստ անձնաւորութեանն նորին, որ է եզր միաւորման, պիտոյանայ ասել թէ անձն աստուածային, բաց ի բնութեանէ մարդկայնոյ, զոր էառ, կարիցէ զայլ թուով բնութիւն մարդկային առնուլ:

Արդ առ առաջինն ասելի է, թէ ստեղծեալ՝ բնութիւնն կատարի ի

յետ ներմարմնութեան Որդոյն կարէ առնուլ զբնութիւն մարդկային զայլ թուով յայնմանէ, զոր Որդին էառ, զի յոչ իմիք ի ձեռն ներմարմնութեան Որդոյն է նուազեցեալ կարողութիւն Հօր կամ Որդոյ: Ապա ուրեմն երեւի թէ Որդին յետ ներմարմնութեան կարիցէ առնուլ զայլ բնութիւն մարդկային բաց յայնմանէ, զոր էառ:

Պատասխանեմ ասելով. թէ այն, որ կարէ ի մինն եւ ոչ ի յայլս, ունի զկարողութիւն եղբրեցեալ առ մին: Արդ՝ կարողութիւն աստուածայնոյ անձինն է անհուն եւ ոչ կարէ եղբրիլ առ իմն ստեղծեցեալ: Ուստի՛ ոչ է ասելի, թէ անձն աստուածային այնպէս առեալ իցէ զմի բնութիւն մարդկային, որ ոչ կարացեալ իցէ առնուլ զայլ: Քանզի՛ երեւի յայնմանէ հետեւիլ թէ անձնաւորութիւն աստուածայնոյ բնութեան իցէր այնպէս համարմբռնեցեալ ի ձեռն միոյ բնութեան մարդկայնոյ, թէ առ անձնաւորութիւն նորին այլ առնանիլ ոչ կարիցէ, որ է անկարելի, զի անըստեղծն ի ստեղծեցելոյ համարմբռնելի ոչ կարէ: Յայտ է, ապա ուրեմն, զի, թէ մտած իցեմք զանձն աստուածային ըստ զօրութեան, որ է սկիզբն միաւորման, եւ թէ ըստ անձնաւորութեան նորին, որ է եզր միաւորման, պիտոյանայ ասել թէ անձն աստուածային, բաց ի բնութեանէ մարդկայնոյ, զոր էառ, կարիցէ զայլ թուով բնութիւն մարդկային առնուլ:

Առ առաջինն, ապա ուրեմն՝ ասելի է թէ բնութիւնն ստեղծեցեալ կատարելագործի ի բանի իւրում ի ձեռն տեսակի, որ բազմապատկի ըստ բաժանման նիւթոյ: Եւ վասն այնորիկ, եթէ բազալորութիւնն նիւթոյ

60 P: բանիցի էր առ; W: բան զոր էառ.
61 P add է; W man post. add է.
62 P: իմաստութեանն, W: իմաստութեանն.
63 W prima manu: ստեղծ.

բանն իւր տեսակաւն, որ բազմանա ըստ բաժանման նիւթոյն: Վասն այսորիկ, թէ բազադրութիւն տեսակին եւ նիւթոյն բազադրութեան նոր ենթաթաղբեալ, հետեւի զի բնութիւնն բազմասցի ըստ բազմութեան ենթադրելոցն: Այլ՝ ի խորհուրդ մարմնառութեանն միաւորութիւն տեսակին եւ նիւթոյն, այսինքն հոգոյն եւ մարմնոյն, ոչ կացուցանէ նոր ենթաթաղբեալ, որպէս վերնադոյնդ ասացաւ: Վասն այսորիկ՝ կարէր լինել բազմութիւն ըստ թուոյն ի կողմանէ բնութեանն վասն բաժանման նիւթոյն, առանց բաժանման ենթաթաղբելոցն:

Առ երկրորդն ասելի է, թէ երեւի ոմանց զի, թէ մի անձն առեալ էր երկու մարդկային բնութիւնս, հետեւէր զի լինէին երկու մարդիկ՝ վասն երկուց բնութեանցն, սակայն ոչ լինէին երկու ենթաթաղբեալք: որպէս եւ անդրադարձօրէն երեք անձինքն ասէին մի մարդ վասն մի առեալ մարդկային բնութեանն, որպէս վերնադոյնդ ասացաւ: Այլ՝ այս ոչ երեւի դոլ ճշմարիտ, զի սարաին ի կիր առնուլ անուանքն ըստ այնմ որ եղեալ են, առ ի նշանակել: Եւ այս է՝ յիմացմանէ այնոցիկ որ են առ մեզ: Վասն այսորիկ՝ պիտոյ է, ըստ եղանակի նշանակելոյն եւ համանշանակելոյն իմանալ զայնս՝ որ են առ մեզ, ի յորս՝ ոչ երբեք անուն, եղեալ ի տեսակէ ինչ, ասի բազմաւորակի, եթէ ոչ վասն բազմութեան ենթաթաղբելոցն: Քանզի մարդ, որ է զգեստաւորեալ երկրորդմբ զգեստաւոր, ոչ ասի երկու զգեստաւորեալք, այլ՝ մի զգեստաւորեալ երկու-

64 P om.
65 P: գայն.
66 P: յորս.

եւ տեսակի համակացուցանիցէ զնոր ենթաթաղբեալ, հետեւեալն է, թէ բնութիւնն բազմապատկիցի ըստ բազմացուցման ենթաթաղբելոց: Իսկ ի խորհուրդ ներմարմնութեան՝ միաւորութիւն տեսակի եւ նիւթոյ, այս է հոգւոյ եւ մարմնոյ, ոչ համակացուցանէ զնոր ենթաթաղբեալ, որպէս ասացաւ ի վերոյ պ. նախ: Եւ վասն այնորիկ՝ կարիցէր զոլ բազմութիւն ըստ թուոյն ի կողմանէ բնութեան յաղ[ա]ղս բաժանման նիւթոյ, թարց զանապանութեան ենթաթաղբելոց:

Առ երկրորդն ասելի է, զի կարիցէր երեւիլ ասելի, թէ, նախասացելոյ դրութեան եղելոյ, հետեւիցիւր թէ իցէին երկու մարդիք յաղաղս երկուց բնութեանց, թարց այսմ թէ իցէին անդ երկու ենթաթաղբեալ. որպէս եւ հակադարձաբար երեք անձինք ասիցէին մի մարդ յաղաղս միոյ մարդկայնոյ բնութեան առեցելոյ, որպէս ի վեր ասացաւ ի. նախ. պր. 6 1: Այլ՝ այս ոչ երեւի դոլ ճշմարիտ, վասն զի վարելի է անուամբ ըստ որում եղեալք են առ ի նշանակել, որ արդարեւ է ի մտածմանէ այնց, որք են առ մեզ: Եւ վասն այնորիկ՝ պիտոյանայ շուրջ զեղանակաւ նշանակելոյ եւ համանշանակելոյ մտածել զայնս, որք են առ մեզ, յորս ոչ երբեք անունն եղեալ յումեքէ տեսակէ յողնականաբար ասի, եթէ ոչ յաղաղս յողնականութեան ենթաթաղբելոց: Քանզի մարդն, որ է զգեստաւորեալ երկրորդմբ ըզգեստաւոր, ոչ ասի երկու զգեստաւորեալք, այլ՝ մի զգեստաւորեալ

16 Ms: պո.

բուժբ զգեստաւոր: Եւ որ ունի երկուս որակութիւնս, եզականապէս ասի որակաւոր ըստ երկուց որակութեանցն: Իսկ՝ առեալ բնութիւնն ըստ իրաց ինչ ունի զինքն ըստ կերպի զգեստու, թէպէտ ոչ է նմանութիւն ըստ ամենայնի, որպէս վերնադոյնն ասացաւ: Եւ վասն այսորիկ՝ եթէ աստուածաբն անձն առնոյր երկուս մարդկային բնութիւնս. վասն միութեանն ենթաթաղբելոյն ասիւր մի մարդ ունոյ երկուս մարդկային բնութիւնս: Այլ եւ ներքնդունի որ բազմ մարդիկ ասի մի ժողովուրդ, վասն զի միաբանին ի մի ոմն, այլ ոչ վասն միութեան ենթաթաղբելոյն: Նմանապէս՝ եթէ երկու աստուածաբն անձինքն առեալ էին մի մարդկային բնութիւն ըստ թուոյն, ասէին մի մարդ, որպէս եւ ասացաւ իսկ, ոչ վասն միութեանն ենթաթաղբելոյն, այլ ըստ այնմ որ միաբանին ի մի իմն:

Առ երրորդն ասելի է, թէ աստուածային եւ մարդկային բնութիւնն ոչ ըստ նոյն կարգի ունին զինքեանս առ մի աստուածային անձն: Այլ՝ ըստ առ մի աստուածային անձն: Այլ՝ ըստ նախկինադունի համեմատի առ նայ աստուածային բնութիւնն, այսինքն զի է մի ընդ նմա ի յաւիտենից: Այլ՝ մարդկային բնութիւն համեմատի աստուածային անձն ըստ վերջնայնորունին, վասն զի է առեալ ըստ ժամանակի յաստուածային անձնէն, ոչ մանակի յաստուածային անձնէն, ոչ վասն այն զի բնութիւնն իցէ անձն, այլ՝ զի անձն ենթակայանա ի բնութիւնն: Քանզի՝ Որդին Աստուծոյ է աստուածութիւն իւր, այլ ոչ է մարդկութիւն իւր: Վասն այսորիկ՝ առ այն զի մարդկային բնութիւնն առեալ լինիցի ի յաստուածային անձ-

երկրորդմբ զգեստուր եւ որ ունի զերկուս որակութիւնս ասի եզականաբար որպէսի ոմն ըստ երկուց որակութեանց: Արդ՝ բնութիւնն առեցեալ որքան առ իմն ունի զինքն ըստ եղանակի զգեստուց, թէպէտ ոչ իցէ նմանութիւնն որքան առհամայն, որպէս ի վերասացաւ ի. 2, պ. 6 առ 1.: Եւ վասն այնորիկ՝ եթէ անձն աստուածային առնուցոյր զերկուս բնութիւնս մարդկայինս, յաղաղս միութեան ենթաթաղբելոյն ասիցիւր մի մարդ ունոյ զերկուս բնութիւնս մարդկայինս: Արդ՝ հանդիպի թէ յոլով մարդիք ասին մի ժողովուրդ, յաղաղս այսր զի համաձայնին նումեք միում, այլ ոչ յաղաղս միութեան ենթաթաղբելոյն: Եւ նմանապէս՝ եթէ երկու անձինք աստուածայինք առնուցուին զմի թուով բնութիւն մարդկային, ասիցէին մի մարդ, որպէս ի վեր ասացաւ պ. նախ. առ 1., ոչ միութեամբ ենթաթաղբելոյն, այլ ըստ որում համաձայնին յումեք միում:

Առ երրորդն ասելի է, թէ աստուածային եւ մարդկային բնութիւնն ոչ նոյնով կարգաւ ունին զինքեանս առ մի անձն աստուածային, այլ՝ ընդ առաջադոյն բազադատի առ նայ բնութիւնն աստուածային, որպէս որ է մի ընդ նմա ի յաւիտենից: Իսկ բնութիւն մարդկային բազադատի առ անձն աստուածային յեանադունաբար, որպէս առեցեալ ի ժամանակէ յաստուածայնոյ անձնէ, ոչ արդարեւ առ այս թէ բնութիւնն իցէ ինքն անձն, այլ՝ թէ անձն Աստուծոյ ընդ մարդկայնում բնութեան ենթակայանայցէ: Զի Որդին Աստուծոյ է իւր աստուածութիւնն, այլ ոչ իւր մարդկութիւնն: Եւ վասն այնորիկ՝ առ այս թէ բնութիւնն մարդկային առ-

նէն, խնդրի զի աստուածաին բնութիւնն անձնական միաւորութեամբ միաւորեցի ընդ բոլոր առեցեալ բնութեանն, այսինքն ըստ ամենայն մասանց նորին: Այլ՝ երկուց առեցելոց բնութեանց լինէր մի անձն եւ նկատումն առ աստուածաին անձն եւ ոչ մինն առնոյր զմիւսն⁶⁷: Ուստի՝ ոչ պիտոյանայր զի մինն ի նոցանէ բոլորովին միաւորէր ընդ միւսոյն, այսինքն ամենայն մասունք միոյն ամենայն մասանց միւսոյն:

նանիցի յաստուածայնոյ անձնէ, վերախնդրի թէ բնութիւն աստուածային միաւորմամբ անձնականաւ միաւորիցի ընդ բոլորի բնութեան առեցելոյ, այս է ըստ ամենից մասանց նորին: Իսկ երկուց բնութեանց առեցելոց լինէր միակերպ ունելութիւն առ անձն աստուածային եւ ոչ մինն առնուցոյր զայլն: Ուստի՝ ոչ պիտոյանայ թէ մինն նոցին բոլորապէս միաւորիցիւր ընդ միւսոյ, այս է ամենայն մասունք միոյն ընդ ամենից մասանց միւսոյն:

Articulus 8

Յաղագս ութերորդին:

Պրակ ը. երրորդ: Արդեօք լեալ իցէ առաւել յարմար, թէ անձն Որդւոյ առնուցոյր զմարդկային բնութիւն քան թէ այլ անձն աստուածային:

Առ ութերորդն այսպէս յառաջանայ:

Երեւի թէ ոչ լինէր առաւել յարմար մարմնանալ Որդոյն Աստուծոյ քան Հօր կայ⁶⁸ Հոգոյն սրբոյ:

Քանզի՝ խորհրդով մարմնառութեանն ժամանեցին մարդիկ առ ճշմարիտ ճանաչումն Աստուծոյ, ըստ այնմ որ ասէ Յովհ. 4. Ժ. եւ յայդ իսկ ծնեալ եմ եւ ի դոյն իսկ եկեալ եմ յաշխարհ զի վկայեցից նշմարտութեանն: Այլ՝ վասն այն, զի անձն Որդոյն Աստուծոյ մարմնացաւ, բազումք արդեւան ի ճշմարիտ ճանաչմանէն Աստուծոյ, վերատրեւով զայնրս, որ ասին զՈրդոյն ըստ մարդկային բնութեանն, առ անձն Որդոյն: Որպէս Արիոս, որ եղ անհասարութիւն անձանցն յայնմանէ, որ ասէ Յովհ. 4. Ժ.⁶⁹ Հայր իմ մեծ է քան

Երեւի թէ ոչ լեալ իցէ առաւել յարմար մարմնանալն Որդւոյն Աստուծոյ քան Հօր կամ Ողւոյն սրբոյ:

Քանզի ի ձեռն խորհրդոյ ներմարմնութեան՝ մարդիք առ ճշմարիտ ճանաչումն Աստուծոյ ընդաստուածեցեալք են, ըստ այնմ Յօհաննու 18. յայսմիկ ծնեալ եմ եւ առ այս եկի յաշխարհ, որպէս զի վկայեցից նշմարտութեանն: Իսկ՝ յայնմանէ, զի Որդին Աստուծոյ է ներմարմնացեալ, բազումք արդեւեցան ի ճշմարտէ ճանաչմանէ Աստուծոյ, զայնս, որք ասին զՈրդւոյ ըստ մարդկայնոյ բնութեան, վերաբերեալ առ ինքն անձն Որդւոյ, որպէս Արիոս, որ եղ զանհասարութիւն անձանց յաղագս այսր զի ասի Յօհ. 14¹⁷ Հայր իմ մեծ է քան զիս. Որ արդարեւ մոլորութիւն ոչ յառաջադայեալ իցէր, եթէ

⁶⁷ P: զմիւսոյն.

⁶⁸ P W: և.

⁶⁹ P W: յ. Գ.

¹⁷ Ms: 13.

զիս: Եւ մոլորութիւնս այս ոչ էր եղեալ, եթէ անձն Հօր⁷⁰ էր մարմնացեալ: Քանզի ոչ ոք էր կարծեցեալ զՀայրն փոքր քան զՈրդի: Ապա ուրեմն՝ առաւել յարմար երեւէր⁷¹ զի անձն Հօր էր մարմնացեալ քան անձն⁷² Որդոյն:

Դարձեալ՝ ներդործութիւն մարմնառութեանն երեւի վերստին իմն⁷³ ստեղծումն մարդկային բնութեանն ըստ այնմ որ ասէ Գաղատացոց զ. Ի Քրիստոս Յիսուս ոչ քրիստոսիւնն արժէ ինչ եւ ոչ անքրիստոսիւնն, այլ՝ նոր ստեղծուածն: Այլ՝ կարողութիւն ստեղծելոյ վերաբերի առ Հայր: Ապա ուրեմն՝ առաւել վայելէր մարմնանալ Հօր քան Որդոյ:

Դարձեալ՝ մարմնառութիւնն կարգի առ ի թողութիւն մեղաց, ըստ այնմ որ ասէ Մատթ. ա. կոչեցես⁷⁴ զանուն նորա⁷⁵ Յիսուս, զի⁷⁶ փրկեցէ զժողովուրդ իւր ի մեղաց իւրեանց: Իսկ՝ թողութիւն⁷⁷ մեղացն վերաբերի առ Հոգին սուրբ ըստ այնմ որ ասէ Յովհ. Ի. Առէ՛ք Հոգի սուրբ, եթէ ունեք քողուցում զմեզս, քողեալ լիցի: Ապա ուրեմն՝ առաւել պատկանիւր մարմնանալ անձինն⁷⁸ Հոգոյն սրբոյ քան անձին Որդոյ:

Այլ՝ ընդդէմ է զի, որպէս ասէ Դամասկացի յերրորդ գլխու իւր, Ի խորհուրդ մարմնառութեանն յայտէ⁷⁹ իմաստութիւն եւ զօրութիւն Աս-

անձն Հօր ներմարմնացեալ իցէր: Զի ոչ ոք վարկեալ իցէր զՀայրն փոքրագոյն քան զՈրդին: Ապա ուրեմն՝ առաւել երեւի լեալ զոլ յարմարագոյն թէ անձն Հօր ներմարմնացէր քան անձն Որդւոյ:

Դարձեալ՝ դործ ներմարմնութեան երեւի զոլ վերաստեղծումն իմն մարդկայնոյ բնութեան, ըստ այնմ Գաղատ. վերջն: Ի Քրիստոս Յիսուս ոչ քրիստոսիւնն գորէ զիմն եւ ոչ անքրիստոսիւնն, այլ՝ նոր ստեղծուած: Իսկ կարողութիւն ստեղծելոյ յատկացուցանի Հօր: Ապա ուրեմն՝ առաւել վայելէր մարմնանալն Հօր քան Որդւոյ:

Դարձեալ՝ ներմարմնութիւնն կարգի առ ի թողութիւն մեղաց, ըստ այնմ Մատթ. 1: կոչեցես զանուն նորա Յիսուս, զի նա փրկեցէ զժողովուրդ իւր ի մեղաց իւրեանց: Արդ՝ թողութիւն մեղաց առատրի Ողւոյն սրբոյ, ըստ այնմ Յօհ. 20¹⁸. Առէ՛ք զՈգի սուրբ, որոց քողուցում զմեզս՝ քողեալ լիցի նոցա: Ապա ուրեմն՝ առաւել պատկանիւր անձինն Ողւոյն սրբոյ մարմնանալ քան անձինն Որդւոյ:

Այլ է ընդդէմն զի ասէ Դամասկացի յերրորդ գլխու մատենի. Ի խորհուրդ ներմարմնութեան բացայայտեցաւ իմաստութիւն եւ զօրութիւն Աստուծոյ, իմաստութիւնն արդարեւ զի եզիտ դժուարագոյնեղի զնոյ ըզվճարումն այնքան վայելչագունեղ, իսկ զօրութիւնն զի զյաղթեցեալն դարձեալ արար յաղթօղ: Բայց զօրութիւնն եւ իմաստութիւնն յատկացուցանին Որդւոյ, ըստ այնմ 1. Կորնթ. 1. Գրիստոս Աստուծոյ զօ-

⁷⁰ P: Հայր.

⁷¹ P prima man, երեւի; W: էր և.

⁷² W om.

⁷³ W prima man: ըստ իմն.

⁷⁴ W: կոչեցես.

⁷⁵ W om.

⁷⁶ W add: նա.

⁷⁷ P om: մեղաց իւրեանց, իսկ թողութիւն.

⁷⁸ P om.

⁷⁹ P: յայտնէ.

¹⁸ Ms: 2.

տուժոյ⁸⁰. Իմաստութիւնն՝ զի եզրիտ
զամենալայելուչ վճարումն զժուա-
րագոյն զնոջն, իսկ զաւրութիւնն՝
զի արար զյաղթեալն զարձեալ յաղ-
թոյ: Այլ՝ զօրութիւնն եւ իմաստու-
թիւնն վերաբերին առ Որդի, ըստ
այնմ որ ասէ յառաջի Կորնթացոց
ա. Քրիստոս⁸¹ Աստուծոյ զաւրու-
թիւն եւ Աստուծոյ իմաստութիւն:
Ապա ուրեմն՝ յարմար էր անձինն
Որդոյ մարմնանալ:

Պատասխանի. ասելի է, թէ ամե-
նելին պատկանիւր մարմնանալ Որ-
դոյն Աստուծոյ: Եւ նախ ի կողմանէ
միաւորութեանն, քանզի յարմարա-
պէս միաւորին նմանքն: Իսկ՝ Որ-
դին, որ է բան Աստուծոյ, ունի մի
կերպիւ համաձայնութիւն առ բոլոր
ստեղծուածս, զի բան արհեստաւո-
րին, աշխնքն յղացումն նորին, է
նմանութիւն նախազաղափարական⁸²
այնոցիկ⁸³, որ լինին յարուեստաւո-
րէն: Ուստի՝ բանն Աստուծոյ, որ է
յաւիտենական յղացումն նորին, է
նախազաղափարական նմանութիւն
բոլոր ստեղծուածոց: Վասն այսո-
րիկ՝ որպէս հաղորդակցութեամբ
նմանութեանս այս, բաղկացան⁸⁴ ըս-
տեղծուածս ի յատուկ տեսակս իւ-
րեանց, սակայն շարժականապէս,
այսպէս միաւորութեամբ բանին առ
ստեղծուածն, ոչ մասնակցականաւ
այլ անձնականաւ, պատշաճ էր նո-
րողիլ ստեղծուածոյս ի կարգն առ
յաւիտենական եւ յանշարժ կատարե-
լութիւնն: Քանզի՝ արհեստաւորն
յղացեալ կերպարանաւ արհեստին,
որով արար զարուեստեալն⁸⁵, զնոյնն,

⁸⁰ P om: իմաստ. ե զօր. Այ.
⁸¹ W: զՔրիստոս.
⁸² P: նախազաղափարմանացս.
⁸³ P om.
⁸⁴ w prima man: բաղկան.
⁸⁵ w prima man: զարուեստն.

բութիւն եւ Աստուծոյ իմաստու-
թիւն: Ապա ուրեմն յարմարագոյն
եղեւ ներմարմնանալն անձին Որդոյ:

Պատասխանեմ ասելով, թէ յար-
մարագունեղ եղեւ ներմարմնանալն
անձին Որդոյ: Նախ արդարեւ ի
կողմանէ միաւորութեան, քանզի
յարմարաբար այնք՝ որք են նմանք՝
միաւորին: Արդ՝ ինքեան անձին
Որդոյ, որ է բանն Աստուծոյ ու-
շաղբի միով եղանակաւ հասարակ
յարմարութիւն առ բոլոր ստեղծ-
ուածն, վասն զի բան արուեստաւո-
րին, այս է համայնացումն նորին,
է նմանութիւն օրինակական այնց
որք ի յարհեստաւորէն եղանի: Ուս-
տի՝ բանն Աստուծոյ, որ է յաւիտե-
նական համայնացումն նորին, է նը-
մանութիւն օրինակական բոլորի ըս-
տեղծուածոյ: Եւ վասն այնորիկ՝
որպէս ի ձեռն հաղորդակցութեան
այսորիկ նմանութեան, ստեղծուածք
լինին ներկացուցեալք ի յատկականս
տեսակս, բայց շարժելաբար, այն-
պէս ի ձեռն միաւորեցման բանին առ
ստեղծուածն, ոչ հաղորդեցելոյ,
այլ՝ անձնականի, յարմարագոյն ե-
ղեւ վերանորոգիլ ստեղծուածոյն ի
կարգի առ յաւիտենական եւ անշարժ
կատարելութիւնն: Քանզի եւ ար-
ուեստաւորն ի ձեռն տեսակի ար-
ուեստին համայնացելոյ, որով զար-
ուեստաւորեցեալն կերտեաց, զայն,
եթէ եղծեալ իցէ, վերանորոգէ: Այ-
լով եղանակաւ՝ ունի զյարմարու-

եթէ կործանեցի, վերստին նորո-
գէ⁸⁶:

Եւ միւս այլ կերպիւ՝ ունի համա-
ձայնութիւն ընդ մարդկաինս բնու-
թեան, յայնմանէ՝ զի բանն է յղա-
ցումն յաւիտենական իմաստութեա-
նըն, յորմէ ամանցի ամենայն իմաս-
տութիւն մարդկան: Վասն այսորիկ՝
մարդն այնու կատարի ի իմաստու-
թիւնն, որ է յատուկ կատարելու-
թիւն նորին ըստ այնմ որ է բանա-
կան, որ հաղորդի բանին Աստուծոյ,
որպէս աշակերտն ուսուցանի այնու
որ ընդունի զբան վարդապետին:
Ուստի ասէ Սիրաք ա. աղբիւր ի-
մաստութեան բանն Աստուծոյ ի
բարձուն: Վասն այսորիկ՝ առ ի լը-
նուլ զկատարելութիւն մարդոյն,
յարմար էր՝⁸⁷ զի բանն Աստուծոյ
միաւորէր անձնաւորաբար մարդկա-
ինս բնութեան: Երկրորդ առեալ
լինի պատճառ այսմ պատկանու-
թեանս ի վախճանէ միաւորութեա-
նըն, որ է լրումն նախասահմանու-
թեան այնոցիկ, որք նախասահմա-
նեցան առ երկնաւոր ժառանգու-
թիւնն, որ ոչ պարտի եթէ ոչ որ-
դոցն, ըստ այնմ որ ասէ Հոռոմայե-
ցոց ը.⁸⁸ Եթէ որդի, ապայ եւ ժա-
ռանգ: Վասն այսորիկ՝ պատշաճ էր
զի նովաւ, որ էր⁸⁹ որդի բնական,
հաղորդէին մարդիկ նմանութեան
այսմ որդիութեանս ըստ որդեգրու-
թեանն, որպէս ասէ առաքեալն ի
նոյն տեղով. գորք⁹⁰ նախնաւաչեաց,
նախասահմանեաց կերպարանակից
լինել պատկերի Որդոյ իւրոյ:

Երրորդ առեալ լինի պատճառ

⁸⁶ P: նորոգեցէ.
⁸⁷ P om.
⁸⁸ P: է; w: է.
⁸⁹ w prima man. է.
⁹⁰ Prima man. P w: գորք.

թիւն մասնաւորապէս ընդ մարդկա-
յնոյն բնութեան, յայնմանէ՝ զի բանն
է յղացումն յաւիտենականի իմաս-
տութեանն, յորմէ ամենայն իմաս-
տութիւն մարդկանց յառաջագայի:
Եւ վասն այնորիկ՝ այսու մարդն ի
յիմաստութեան կատարելագործի,
որ է յատուկ կատարելութիւն նորին
ըստ որում է բանական, զի հաղորդի
բանին Աստուծոյ, որպէս աշակերտն
ներկրթի այսու, զի վերընդունի ըզ-
բան վարդապետին: Ուստի ասի Սի-
րաք 1: աղբիւր իմաստութեան բանն
Աստուծոյ ի բարձուն: Եւ վասն այ-
նորիկ՝ առ աւարտեալ կատարելու-
թիւն մարդոյն, յարմարագոյն եղեւ
որպէս զի ինքն բանն Աստուծոյ ընդ
մարդկայնոյ բնութեան միաւորիցիւր
անձնաւորաբար: Երկրորդ կարէ առ-
նանիլ բան այսորիկ պատկանաւո-
րութեան ի վախճանէ միաւորու-
թեան, որ է համալցուցումն նախա-
սահմանութեան այսինքն այնց, որք
նախակարգեցեալք են առ ժառան-
գութիւն երկնային, որ ոչ ումեք
պատկանի եթէ ոչ որդեցոց նորին ըստ
այնմ Հոռոմ. 8. Եթէ որդիք եւ ժա-
ռանգ: Եւ վասն այնորիկ՝ յարմա-
րագոյն եղեւ զի ի ձեռն նորին, որ
է բնական որդի, մարդիք հաղորդի-
ցէին նմանութեան այսորիկ որդիու-
թեան ըստ որդեգրութեան, որպէս
անտանօր ասէ առաքեալն. գորք նա-
խագիտեաց եւ նախասահմանեաց
համակերպս եղանիլ պատկերի Որդ-
ւոյ իւրոյ: Երրորդ կարէ առնանիլ
բան այսորիկ պատկանաւորութեան
ի մեղաց նախկնոյ ծնողին, որում ի-
րակի զեղ ի ձեռն ներմարմնութեան:
Քանզի մեղանչեալ էր նախկին մար-
դըն՝ բաղձալով զիտութեան, որպէս
յայտ է ի բանից օձին խոստացողի¹⁹

¹⁹ Ms add մարդոյն postea deletum.

այսմ պատկանութեանս ի մեղաց նախկին ծնողին, որոյ հնար լինի տուեալ մարմնառութեամբն: Քանզի մեղաւ առաջի մարդն տենչալով դիտութեան, որպէս յայտ է ի բանից օձին, որ խոստանայր նմա զգիտութիւն բարոյ եւ չարի: Ուստի՝ պատշաճ էր, զի բանիւ ճշմարիտ իմաստութեանն մարդն վերածեալ լինէր առ Աստուած, որ անկարգ տենչմամբ գիտութեանն հեռացեալ էր յԱստուծոյ:

Արդ՝ առ առաջինն ասելի է, թէ ոչ ինչ է, զոր ոչ կարիցէ մարդկանս թիւրութիւնս չարաչար առնուլ ի կիր, եւ այն զի եւ զաստուածաին բարերարութիւնն եւ վատնէ: Ուստի՝ թէպէտ անձն Հօր լինէր մարմնացեալ, կարէր եւ յայսմանէ մարդն առնուլ պատճառ ինչ մոլորութեան, իբր թէ Որդին ոչ կարէր լինել բաւական առ ի նորոգումն մարդկայինս բնութեան:

Առ երկրորդն ասելի է, թէ առաջին ստեղծումն իրողութեանցս եղեալ է ի կարողութենէ Աստուծոյ Հօր՝ բանին⁹¹: Ուստի՝ եւ վերստին ստեղծումն պարտ էր լինել բանին ի կարողութենէ Աստուծոյ Հօր, զի վերջստին ստեղծումն պատասխանեցէ ստեղծմանն ըստ այնմ որ ասէ յերկրորդ Կորնթացոց Ե. Բանգի Աստուած էր⁹² Քրիստոսի գաշխարհս հաշտեցուցանել ընդ իւր:

Առ երրորդն ասելի է, թէ յատուկ է Հոգոյն սրբոյ, զի լինիցի պարզեւ Հօր եւ Որդոս: Իսկ՝ թողութիւն մե-

ղգիտութիւն բարոյ եւ չարի: Ուստի յարմարագոյն եղեւ որպէս զի ի ձեռն բանի ճշմարտի իմաստութեան մարդըն վերածիցիւր առ Աստուած, որ ի ձեռն անկարգի բաղձանի գիտութեան հեռացեալ էր յԱստուծոյ:

Առ առաջինն²⁰ ապա ուրեմն, ասելի է, թէ ոչինչ է, որով մարդկային չարութիւնն ոչ կարիցէ ապօրինաւորապէս վարիլ յորժամ նաեւ ինքեամբ բարութեամբն Աստուծոյ ապօրինաւորապէս վարի ըստ այնմ Հոսի. 2. միքէ՞ զմեծութիւն բարութեան նորին արհամարհիցես: Ուստի՝ եթէ նաեւ²¹ անձն Հօր լեալ իցէ ներմարմնացեալ, կարացեալ իցէր մարդ յայսմանէ առնուլ զառիթ մոլորութեան իրիք, իբրու թէ Որդին ոչ կարացեալ իցէ բաւել առ ի վերանորոգել զբնութիւն մարդկային:

Առ երկրորդն ասելի է, թէ նախկին ստեղծումն²² իրաց եղեւ ի կարողութենէ Հօր Աստուծոյ՝ ի ձեռն բանին: Ուստի եւ վերաստեղծումն պարտէր եղանիլ ի ձեռն բանին ի կարողութենէ Աստուծոյ Հօր, որպէս զի վերաստեղծումն պատասխանիցէր ստեղծման, ըստ այնմ 2. Կորն. 5. Աստուած էր ի Քրիստոս գաշխարհս հաշտեցուցանող ընդ ինքեան:

Առ երրորդն ասելի է, զի Ոգւոյն սրբոյ յատուկ է, թէ իցէ պարզեւ Հօր եւ Որդոյ: Իսկ՝ թողութիւն մե-


⁹¹ P: բանին.
⁹² w om.

²⁰ Ms: երկրորդն.
²¹ Manu post. superadditum.
²² Ms: ըստ ստեղծումն.

ղացն լինի Հոգովն սրբով, իբր պարզեւով Աստուծոյ: Վասն այսորիկ՝ յարմարագոյն էր առ ի յարգարացուցանել զմարդն, զի մարմնանայր Որդին, որոյ Հոգին սուրբ է պարզեւ:

ղաց եղանի ի ձեռն Ոգւոյն սրբոյ, իբր ի ձեռն պարզեւին Աստուծոյ: Եւ վասն այնորիկ՝ յարմարագոյն եղեւ առ ի արդարացուցումն մարդկանց, թէ ներմարմնանայցէր Որդին Աստուծոյ, որոյ Ոգին սուրբ է պարզեւ:

P. Marc - Ant. van den OUDENRIJN O. P.



Le frontispice (Dim. cm. 13x19,5) de la traduction arménienne faite par l'abbé Mekhitar de la Somme Théologique de St Thomas d'Aquin (1er vol. de la IIIème Partie)